



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

3277

3278

3279

534  
—  
Q-60

5-4 w 86

269  
~~267~~

2010

ԹԱՆԳԱՐԱՆ ՖՈՂՈՎՐԴԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

92

ԹԻՒ  
4, 5, 6, 7

ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ

ԹԻՒ  
4, 5, 6, 7

ԿԵՆԱՉՐՈՒԹԻՒՆ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅԻ

ՊԵԶԵԱՆ

ԱՊՐԻԼ, ՄԱՅԻՍ, ՅՈՒՆԻ, ՅՈՒԼԻ

45

45

45 45



Կ. ՊՈՒԽ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԵՐՄՈՒՅԾ, ՀԱՎԱՏԵՆ ԼՐԱԳՐՈՑ

Խ 884

ՊԱՅՄԱՆՔ

ԲԱԺԱՆՈՒԹՅԱԳՐՈՒԹԻՒՆՔ ՄԱՐԵԼՎԱՆ ԵՆ

1. Բաժանորդագրութիւնք տարեկան են.
2. Կըրատարակութ ամեն ամառ 45 ին.
3. Տարեկան 12 տետրներու գինն է  
Ա. Տաճկաստանի համար 6 դրշ.  
Բ. Տաճկաստանէ դուրս, ամեն. օտարքաղաքաց համար ( $\frac{1}{12}$ ) մէկ ու կէս ֆրանք,  
փոստայի ծախքը խմբագրութեանս կողմէ  
վճարուելու պայմանաւ:
4. Բաժանորդագրութիւնք կակսին Յունվար ամսէ:
5. Բաժանորդագրութիւնք կանխիկ վճարելի են:

Կամակ եւ ծրար կընդունուի Հետեւեալ հասցեիւ

ՏՕՔԹՕՐ Մ. Բ. ԻՒԹԻՒՃԵԱՆ

Բերա. Թարլա պաշի, Զամպագ մողոց թիւ 12

ՅՈՒԹԻՒՃԵԱՆ

ՅՈՒԹԻՒՃԵԱՆ



## ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ

Պ Ե Զ Ճ Ե Ա Ն

Ա.Ռ.

ԲԱՐԵՑԻՇԱՏՈԿ

ՎՍԵՄԱՉՈՒՔ ՅԱԿՈՎԱ ԷՅԿԵՆՏԻ

ՍՊԱՐԹԱԼԵԱՆ



Բարերարի Հայ ազգին  
Արձանագիր այս Պեղմեան,  
Քեզ նուիրի սրտագին  
Ով վեհ ոզի Սպարրալեան.  
Առաքինոյն զայս պասկ  
Առաքինոյդ բորբեմ,  
Յաներժական յիշատակ  
Անմահ բարեաց քո վսեմ:

ՏՕՔԹՈՐ Մ. Բ. ԽԹԻՒՆԵԱՆ

1884 ՅՈՒՆԻ.

Կ. ՊՈՂՄ.

ԹԱՆԳԱՐԱՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆԻ ՆԵՐԿԱՅ թը-  
ւով կհրատարակենք Պէղձեան Յարութիւն  
Ամիրային կենսագրութիւնն։ Այս մեծ մար-  
դուն, որն որ՝ ոչ միայն անզուգական բա-  
րերար եղած է ազգիս, այլ եւ հաւատարիմ  
պաշտօնեայ Յամանեան բարեխնամ կառա-  
վարութեան։

Արդարեւ, Ազգն ունեցած է Տաճկաստան-  
ցի հոչակաւոր Հայեր, որք մեծամեծ պաշ-  
տօններով ծառայած են Օսմ. կառավարու-  
թեան, ինչպէս Տիւղեանք, Տատեանք, Պալ-  
եանք, Երամեանք եւայլն, բայց եւ ոչ մին  
արժանացած է Սիւրեի Հիւմայունի, զոր  
չնորհած է Սուլթան Մահմուտ, նորտ հաւա-  
տարիմ ծառայութեանը փոխարէն։

Աղքատ Պօղոսի որդին, Յարութիւն, իր  
աշխայժ բնութեամբը, բնական ձիրքերովն  
ու առաջանդովը, հեռատեսութեամբը, տնտե-  
սագիտութեամբն ու անդուլ աշխատու-  
թեամբը կարող եղած է իր ժամանակին հը-

զօր ինքնակալ Սուլթան Մահմուտին, ոչ  
միայն հաւատարիմ հոգատակն ու ծառայն  
ըլլալ, այլ միանդամայն խորհրդականը, բա-  
րեկամն եւ օգնականը :

Ղաղէզ Յարութիւն, շուկան պիւքիւճի-  
ութեան աշակերտ ըլլալէ սկսելով, այնքան  
ճոխ եւ հարուստ կացութեան տէր եղած է,  
որով կարող եղած է իր առատաձեռնու-  
թեան եւ մարդասիրութեան գովելի արարք-  
ներովը բազմաթիւ աղքայնոց եւ բոլոր Հայ  
ազգին, մարդօգուտ հաստատութիւններով,  
հիւանդանոցներով, դպրոցներով, եկեղեցի-  
ներով, աղբիւններով եւայն եւայն բարե-  
րար հանդիսացած է, որով յաւիտեանս ան-  
մահ պիտի մնայ իր մեծ անուան յիշատակն,  
զոր ամեն Հայ քաղցր զգացմամբ կարտա-  
սանէ :

Խորին երախտագիտութեան զգացումն  
աստանօր կհարկադրէ զմեզ, հետեւեալ յի-  
շատակութեան արժանի Ազգին բարերար-  
ներն յաւաջ բերել, որք իրենց զանազան  
մեծագործութեամբն ոչ նոււազ Ղաղէզեան-  
ներ են Ազգիս. ահաւասիկ :

4. Աժտարխանի Աղաբաբեանցը :

2. Մոսկվայի Լազարեան Յովակիմ Դշնանը :  
3. Պօլսեցի՝ Ուկրվէրեան Յովշաննէս ամիրան :

4. Նոր-Նախիջեւանի՝ Խալիսկեան Յարու-  
թիւն աղան :

5. Հնդկաստանի՝ Մուրատ Ռափայէլն :

6. Ա. Բէթէրպուրկի՝ Սանսարեանց աղա  
Մկրտիչը :

7. Կեսարացի՝ Կիւլպէնկեան Մարիամ ափ-  
կինը,

8. Սեբաստացի՝ Օտապաշեան Յովսէփ ա-  
ղան :

9. Ախոյիսացի՝ Վարդանեան Վարդան ա-  
ղան :

10. Երեւանցի՝ Յովլանեան Յովշաննէս ա-  
ղան :

11. Զմիւռնիոյ Առաջնորդ Գեր. Տ. Մելքի-  
սեղեկ Ա. Արքեպիսկոպոսի եղբայր Յովսէփ  
Մուրատեանց, որ կատկեց 7000 ռուպիի  
Բարեգործական ընկերութեան :

12. Պօլսեցի՝ Տատեան Յովհաննէս պէջը :

13. Իզմիրցի՝ Սպարթալեան Յակոբ աղան,  
եւայն եւայն : Ասոնց եւ ասոնց նմաններուն  
ամեն մէկին կենսազրութիւնը պիտի հրատա-  
րակենք Թանդարանիս զանազան թուոց մէջ :

Այս առթիւ կիմոգրիմք այն տամբն ազգա-  
յիններէ, որք բարեհաճին վերսցիչեալներուն  
վըայ գիտցածնին հազորգել մեզ, որով մե-  
ծապէս օգնած ոլիսի ըլլան Խմբագրութեանս  
այս ծանր աշխատութեանցն:

Ազքատ Պօղոսի որդի Ղաղէղ Յարութիւն  
ամիրայի կենսագրութիւնը կարդալով կրնայ  
սովորիլ ամեն ոք թէ իր բարեպաշտական  
ընակիր եւ հազուագիւտ գործերով, ազգա-  
սէր, մարդասէր եւ ազքատասէր ընաւորու-  
թեամբ, հզօրագոյն ձեռնտութեամբ եւ  
թագաւորավայել պատուով զարդարուած՝  
իր կենաց վերջի օրն եւս իր փառքն ու պա-  
տիւն անարատ պահեց, եւ երեւելի եղաւ  
Պէզմեան եւ արժանի մեր գարուն ՍԵՆ  
ՄԱՐԴԻ կոչուելու Հայ ազգին համար. ուս-  
տի աւելորդ խօսք մ'ըսած չենք ըլլար զանի  
ԱԶԳԱՅԻՆ ՍԵՆՉՈՒԴԱԿԱՆ ԲԸՆԵՐԱՅԻ կոչել:

Առաջին անգամ (1) 1864 թուականին ի  
Կ. Պօլիս, եւ երկրորդ անգամ (2) 1873 թը-

1. Խմբագրութեամբ Ազգային երեսփոխան Ա. Պ.  
Փափագեանի:

2. Խմբագրութեամբ հանգուցեամլ Բարեբարին  
քուել թոռ. Ա. Պ. Բ.

ւականին ի Ռուսաստան հրատարակու և Վա-  
զէզ Յ սրութիւն ամիրային կենասպրութիւնն  
Ուստի եթէ երրորդ անգամի համար կհրա-  
տարակենք, սա ծառացութիւնն ընելու նը-  
պատակաւ է թէ վերսցիչեալ երկու հրատա-  
րակութիւններն ի մի ամփոփելով, եւ պակաս  
մնացած տեղեկութիւններն ալ հաւաքելով,  
մանաւանդ ամեն ճիգ ու ջանք ի գործ դը-  
նելով, ամբողջացնեմք պատմական կարեւոր  
կենսագրութիւն մը, եւ ուրախ եմք, որ այս  
առթիւ յաջողեցանք Ղաղէղ Յարութիւն ա-  
միրային պատկերն ալ գործոյս ճակատը դը-  
նել, ուսկից ամեն ոք կինայ սովորիլ թէ,  
Ղաղէղ Յարութիւն ամիրայ, իւր այլական  
նշանաւոր կազմութեամբը, իւր պատկառելի  
նայուածքովը, վարուցը մէջ փայլող ակնա-  
ծութեամբն ու խոհեմութեամբը, յորդորա-  
կան եւ համոզիչ խօսքերովն, երկար մտա-  
ծող եւ սակաւ խօսող բնաւորութեամբը,  
միով բանիւ իւր մեծանձնութեամբն մանա-  
ւանդ սրախ եւ մտաց գիւրազգածութեամբը  
մեծ տեղ բռնեց պատմութեան, սրաերու եւ  
մտաց մէջ: Յոյժ պարզաբնակ, ճառչասէր եւ սա-  
կաւակէր էր. ամեն տեսակ գործոց մէջ իւր

հեռատեսութիւնը, նուրբ քաղաքագիտութիւնը հայելիի նման կերեւած նորա զիմաց վրայ: Ամեն ձմարտութիւն իր առջեւ մերկապարանոց կլինէր, վասն զի դժուար էր զանի խարել, եւ ո՞ւ եւ էցէ էր էր նախանցէն աշա արջեւ բնականէ դուրս երեցնել. կարծես թէ իրաց վիճակն յառաջագոյն գուշակելու նիրէ պարզեւած էր իրեն նախախնամութիւնը: Կփախչէր զեղևութեան վերաբերեալ առարկայներէ, եւ հազիւ հազ կերեւար մեծամեծ խնջոյքներու եւ հանդէսներու մէջ: Առանձնասէր էր եւ անտի միշտ օգուտ կբաղէր, վասն զի ամեն որ իր սիրելի աղջին բարոյական եւ նիւթական փիճակը բարւոքելու միջոցներու վրայ կմտածէր. իւր այս անզուգական յատկութեանցը վրայ անյիշաբութեան եւ անոխակալութեան ոգին կփայլէր. եւ երբ հարկ ըլլար ի զգաստութիւն եւ բարի օրինակ այլոց որ եւ է մէկը պատել, երկար ժամանակ տրտմութեամբ կպաշարուէր, մինչեւ որ պատմեալն յուղութիւն գառնայ. և նախ նէ պատժուազն պատժուանն և նորա բարի նախապարհ վերադառնալու վրայ լսուան վշան և զանի նորանոր

բարեխներով վիճական, ուրբը հանդիսաց վէր ըլլար: Խիստ խոնարհ եւ երկայնամիտ էր, ամեն իրեն գիմողը կընդունէր համբերութեամբ, սկսեալ ամենաբարձր աստիճանաւորներէն մինչեւ ամենաստորին մէկն, իւրաքանչիւր ուրուք պատիւն ու աստիճանը պահելով, եւ իրեն առաջարկեալ խնդիրներն ըստ արժանաւոյն կկարգադրէր, եթէ ըլլային արդար եւ բազմաց օգտակար: Այս մեծանուն ազգայն քաղաքական եւ ընկերական գեղեցիկ բարեմասնութեանցը կլծորդէր նաեւ կրօնամիրութիւնն, որով կպատուէր եւ կմեծարէր արժանաւոր հոգեւորականներն ու եկեղեցական եւ գպրոցական պաշտօնատարներն, եւ նոցա կենսական այլտոյքը գոհացուցիչ կերպիւ հոգալու մասին հարկ եղած միջոցները չէր զլանար. շատ անդամ կվարձատէր զանոնք իր անձնական սեպհականութենէն: Այս ըստիս մի առացոյն է Արքունի նաւարանի մէջ գանուող Եկեղեցւոյն համար, Ա. Պոլիս ի Գումզաբու, Ազգ. Պատրիարքարանի դէմ գտնուող Մայր Եկեղեցին յանձնած 3000 դրուչ կամ 500 ըուբլին, որ

ամսէ ամիս 50 դրուշ կամ 5 բուբլի շահը տրուի նաւարանէն մէկ քառորդ հետի գըտնուող Գասըմ-փաշայի Ա. Յակոբ եկեղեցւոյն քահանայից, որուէս զի նոքա՝ նաւարանի եկեղեցւոյն քահանայագործութիւնն անթերի կատարեն։ Ուրախ եմ ըսել եւ երախտապարտ սրտիւ յայտնել ընթերցողաց, թէ ներկայ հրատարակութիւնս մամլոյ տակ դըրուելու միջոցին, Գասըմ-փաշայի եկեղեցին անձամբ երթալով տեղեկացաց թէ մինչեւ այսօր այս կտակը կշարունակուի։

Նոյնպէս Կ. Պոլսոյ Գումգաբուի դուրսը յանուն Ա. Առաքելոյն Պօդոսի կառուցեալ մանչ տղայոց եւ Ա. Կուսին Վառվառեայ աղջկանց երկսեռ վարժարանաց պէտքը հոգացուելու համար, 250,000 դրուշ տուաւ Մայր եկեղեցւոյն այն դաշամբ որ, ամսէ ամիս 1000 դրուշ կամ 100 ոռուզի շահն անխափան վճարէ վերոյիշեալ երկու վարժարանաց։

Նմանապէս յանձնած է յիշեալ եկեղեցւոյն 4200 քսակ կամ 4700 ոռուբլի, որոյ տոկոսն եղող 3000 դրուշին 2500ը Մայր եկեղեցւոյ վարժարանին, եւ 500 դրուշն ալ Գարթալ

գիւղի իր կառուցած դպրոցի պիտոյիցն համար (4)։

Ցայս վայր տրուած տեղեկութիւններէս կհաստատուի թէ Ղաղէղ Յարութիւն ամիրայ սիրող ու պատուող էր ուսման եւ իր ժամանակակից ուսումնականաց։ Իր մանկութեան ժամանակ, թուաբանական մէկ քանի ձիշդ սկզբունքներ վերիվերոյ ուսած ըլլալով իր բնատուր տաղանդի չնորհիւն սքաչելի արագութեամբէ եւ ուղղութեամբ կլուծէր թըռաբանական ծանր եւ կնճռալից խնդիրներ։ որք շատ անգամ կպատահէին փողերանոցի գործողութեանց մէջ։ Հաշուապահութեան եւ ուրիշ սովորական գրաւոր աշխատութեանց մէջ ալ իր ժամանակի նկատմամբ բաւականին յաջողակ էր, այսու ամենայնիւ իւր բաւական հմտութիւնն առ ոչինչ գրելով ստէպ եւ համարձակ կիսուառվանէր իր տղիսութիւնն, եւ հոգւոց հանելով ցաւ կյայտնէր պատանեկութեան ժամանակ մի կատարեալ ուսումն չառնելուն անպատեհութեանց վրայ։

4. Այս եւ ասոր նման վաւերական գրութիւններ պահուած են մինչեւ ցայսօր Մայր եկեղեցւոյ գիւղանատունը։

Անմահ է Պէղճեան իր անմահական գործեւրով մեր մէջը, եւ անմահ պէտք է մնայ ապագայ դարերու մէջ, փառք պատիւ ըլլալով չայ ազգին եւ պարծանք յաչս օտարաց եւ յամենայնի պատկեր անաղարտ առաքինութեան :

Ընթերցողք պէտք է գիտնան թէ Պէղճեան իւր նիւթական ճոխութեամբն եւ քաղաքական հզօր ազգեցութեամբն չուզելով տեղի տալ ամուսնական հաճոյից, որք որչափ ալ գային զինքը շրջապատել, այնչափ կվանէր զանոնք ծովափունքի քարաժայոից նման, որոց ցորչափ եւ հարկանեն ալիք, նոյնչափ եւ փշրեալ կընկրկին ընդ յետս, իւր կենաց շրջանն ամուրի եւ կուսակրօն աւարտեց. այսու ամենայնիւ իւր Համասիւռ անուն քրոջն եւ չորս մանչ եւ մէկ աղջիկ քեռորդւոց հայրաբար խնամք տարաւ, նոցա մատաղ հասակէն սկսեալ լիուլի մատակարարելով նիւթական եւ բարոյական պիտոյքներն. Անոնց համար ուսուցիչ կարգած էր նոյն ժամանակի համբաւաւոր գիտնական Փէշտիմալճեան Գրիգոր պատուելին, որ ինչպէս պիտի տեսնեն ընթերցողք, իր ժամա-

նակին մեծ մասն ուսուցմամբ եւ գրական աշխատութեամբ Պէղճեանի տունը կանցնէր :

Հազիւ Պէղճեանի քեռորդիները դարգացած էին հասակաւ եւ փոքր ինչ ուսմամբ. ի գիրազգութիւն Ազգիս եւ նոցա, Յարութիւն ամիրայ կնքեց իւր մահկանացու ընթացքը 1834 Յունվար 3 ին, թողլով իր բովանդակ շարժուն եւ անշարժ կայքն իր քուեց :

Յետ այնորիկ բարեպաշտուհի Համասիւռ տիկինն եւս իր որդւոցը հետ բաւական տարիներ խաղաղ եւ անդորր մի կեսնիք վարելէ զինի, կնքեց իր մահկանացուն 1847 փետրը վար 2 ին, թողլով իր զաւակաց իր բովանդակ ժառանգութիւնը, շարժուն եւ անշարժ կայցից բաղադրեալ, որ միջին հաշուով  $1\frac{1}{2}$  միւեռն զրուշի կամ 60–70 հազար մանէթի կը պատմեն :

Յառաջաբանս չվերջացուցած հետեւեալ տողերն ալ կաւելցնենք՝ առ այս հրաւիրելով ընդհանուր ազգին ուշազգութիւնը, թէ՝ արգեօք ազգն ըրմծ է եւ կընէ ինչ որ պարտ եւ պատշաճ է իւր անզուգական բարերար Պէղճեանի անմոռաց Ցիշատակին համար :



Այս մեր ըսածին կենդանի վկայութիւնք են  
Հիւանդանոցի օրագրութիւնքն, ուր 4-500  
ողորմելիներ խիստ շատ անգամ առանց խը-  
նամքի եւ առանց կանոնաւոր սնունդի մնա-  
ցած են, ի բաց թողով պանդոկներու, թա-  
զերու մէջ ցաւոց եւ օրական հացի կարօտ  
աղքատութեան ձեռքը հեծող աղքայինքը,  
որք երբեմն սկասապարանի անձկութեան,  
եւ աղքին կողմանէ ի պաշտօնէ չխուզարկ-  
ուելով երես ի գետին մնացած եւ շատեր  
մահուան դո՞ւ գացած են անխնամ, անսունդ  
մերկ եւ անդարման։ Հիւանդանոցը չափա-  
ւոր եկամուտ չունենալով, եղած է ժամա-  
նակ, որ նպաստները պակսած եւ ծախքը  
շատցած ըլլալով, եւ երբեմն ներբեն անօրի-  
նութեան վիճակն աղաւաղելով, պաշտօն-  
եացք չուկայները վազած են, —Հիւանդանոցի  
պատուղաբետներն անօնիք են հացի դրամ՝ պօ-  
ռալով. ալ երեւակայելու է թէ այս ողոր-  
մելիները քանի հեծեցին եւ որչափ արտաս-  
ուեցին, եւ անօթութենէ քանի դառն նը-  
ւաղմամբ ձնշեցաւ մաշած սրտերնին, ուր  
կարծես գերեզմանաքարի մը տակ ամփոփ-  
ուած էին աղքային ոգի, դժութիւն եւ ու-

դրմութիւն։ Այս ըսածիս մի վկայն է նաեւ  
1862 թուականին չիւանդանոցի տխուր վի-  
ճակն, նոյնպէս եւ Մանզումէի խմբագիր  
կեսարացի Փանոսեան կարապետ է Քէնսակի  
մնօրինութեան միջոցն 1868 թուականին (1):  
Երբ այն օրինակ մեծ կարեւոր եւ ազգա-  
յին պատոյն եւ ոգւոյն ներկայացուցիչն ե-  
ղող Պէզմեանի այս յիշատակն այսչափ ան-  
տարբերութեան, այսչափ անդգայութեան եւ  
այսչափ մոռացութեան տակ ծածկուած կը  
տեսնեմք, ընական է առ այս ամսն ճշմարիտ  
չայցու տրտունջն, իրաւացի բողոքն եւ խո-  
րին ցաւակցութիւնն։

4. Շնորհակալութեամբ կյիշատակենք Փանոս-  
եան կարապետ է Քէնսակի մէկ մեծ գործն, որ ցան-  
կալով Հիմագիր Բարերարին քաղցը յիշատակը  
տպաւորել հօն պատսպարուողներուն եւ ոցելու-  
թեամբ գողողներուն մտաց մէջ, ազգասիրական ոգիէ  
շարժեալ, շինել տոււաւ չորս հատ գաճեայ կիսար-  
ձաններ՝ Պէզմեանի գծագրութեան համանման, ո-  
րոց մին գրուած է Հիւանդաց արտաքին գրան վրայ,  
միւսն Հիւանդանոցի արտաքին գրան վրայ, և միւս-  
ն ալ իրենց յարմար տեղերն, այսըստ է Փա-  
նոսեանի, որպէս համար բոլոր ազգը պէտք է երախ-  
տապարտ ըլաւալ. զի թէեւ գործը փոքր, բայց խոր-  
հուրդը մեծ է։

Ահաւասիկ ցաւալի կէտ մ'ալ : Կտեսնեմք  
որ ամեն քաղաքակրթեալ ազգեր , պատե-  
րազմի մէջ նահատակուող քաջի մը , երկրին  
գործոց դիւրութիւն ընձեռող արհեստաւորի  
մը , բնութեան գաղանեաց մէջէն հշմարտու-  
թիւն մը գուրս բերող վիլխառի մը , պեր-  
ճախօս լեղուի մը , վերջապէս գիտնական աշ-  
խարհին նորանոր ծառայութիւն մատուցա-  
նող ամհատի մը յիշատակին համար նշանա-  
ւոր կոթողներ կկանգնեն , եւ տարին միսն-  
գամ նորա շուրջը բոլորելով եւ դարնի պը-  
սակներ եւ ծաղկեփունջեր նուիրելով եւ  
երախտագիտական զգացումներ արտայայ-  
տելով , կպատռեն եւ կիառաւորեն նոցա  
յիշատակն , բարի օրինակ եւ քաջալեր տա-  
լու ամեն անոնց , որոց բնութիւնը տուած  
է ընկերական օգտին հեղինակութիւն ընելու  
ձիրքն : Մինչդեռ մեք՝ մեր այս անզուգա-  
կան հարերարին գերեզմանին վրայ տարին  
մի անդամ երթալով մեր երախտագիտու-  
թիւնն յայտնելու կվարանիմք ի լքումն ա-  
նոնց , որք իրենց կարութութեան չափով այս  
կերպ հանդիսաւոր ցոյցերէ խրախուսուելով ,  
աներկբայցելի է թէ մեծ մեծ օգուտներ կը-

նէլն եւ կընեն աղքին : Օրինակ կրնայ ըլլալ  
կամպէդգայի յիշատակին համար Գաղղիաց-  
ւոց եռանդն , որ Գաղղիոյ սոյն մեծ հայրե-  
նասիրին ծննդավայրն եղող Քահորի մէջ 1884  
Ապրիլ 14ին մեծ շքով կատարուեցաւ ի յի-  
շատակ Նորա կանգնուած արձանին բացման  
հանդէսը :

Զենք վարանիր ներկայ Հոգաբարձութեան  
չորս հինգ տարիէ ի վեր Ազգ . Հիւանդանոցի  
մատուցած անխօնջ եւ մարդասէր ծառայու-  
թիւնը հոս կրկնել . ով որ մանրամասն տե-  
ղեկութիւն առնել կիափաքի , պարտի կար-  
դագագիրն , որ ըստ կարելոյն իբրեւ մեծ  
զեկագիրն , որ ըստ կարելոյն իբրեւ մեծ  
գործ եւ ընտիր , ամենայն նկատմամբ ար-  
ժործ եւ ընթերցանութեան . զոր երախտա-  
գիտական զգացմանը պարտ կհամարիմ սոյն  
հմտալից Տեղեկագրոյն ոլիզի երեւն ընդօ-  
րինակել հոս :

Ամենապատիւ Սրբագան Պատրիարք Հայր ,  
Նախագահ Ազգային Կեդրոնական Վարչու-  
թեան .

Նղնաժամերուն՝ երկնառաք նախախնամութիւն մը հանդիսացաւ հացն ու միտք կրկին շնորհելով մեր բարեւալաշական համատառութեան, ուր 600 է աւելի պատուալարեւալք եռանդագին զգացմանը կրկնական հանապազ ջերմ մարդկարարուի Ազգ . Վարչութեան կողմէ կարգեալ Հոգաբարձութեանց ձեռօք, ըստ բաղձանաց եւ կամաց Տէրութեան եւ Ազգին, վայելած է միշտ Օսմանեան Գահուն վրայ բազմող երջանկայիշատակ Սուլթանաց շնորհներն . սկսեալ Սուլթան Մահմուտ Խան երջանկայիշատակ Վեհապետէն մինչեւ ներկայ 0գոստափառ Գահական, որ անխտիր սիրոյ, գթութեան եւ առաքինութեան ապացոյցները կընծայէ առ հպատակ ժողովուրդս : Հոգաբարձութիւնս այս բոլոր թանկագին շնորհաց առջեւ երախտագիտութեամբ լցեալ, իրեն առաջին եւ նույիրական պարտականութիւն համարի՝ համայն պատուալարելոց երախտադիտական եւ ջերմագին շնորհակալեաց զգացումները Զեր Սրբազնութեան միջոցաւ նորին վեհափառութեան Սուլթան Համբատ Կայսեր գահոյից պատուանդանը դնել, որ Հոգաբարձութեանս

«Թէպէտ Հոգաբարձութիւնս անկեղծութեամբ խոստովանելով՝ այնչափ շնորհաց եւ համակրութեան առջեւ չկրցաւ համապատասխան արգասիք արտադրել, որք այս տեսակ պաշտօնի մը յատկանիշն պարտին լինել . սակայն մինչեւ վերջը բարերարաց նպատակին եւ շաւզին նախանձաւոր լինելով՝ ըստ կարի ջանաց այս պատուական աւանդն իւր իսկական վիճակին մէջ անարատ պահել՝ իւր կոչման եւ պաշտօնին մէջ առ Տէրութիւնն եւ առ Ազգն հաւատարիմ մնալով :

«Յ.մենապատիւ Տէր, Հոգաբարձութիւնս իւր քառամետայ պաշտօնավարութեան շրջանը կնքելով (որ 1878 նոյեմբեր 16էն մինչեւ 1882 գեկտեմբեր 3 կըյանդի) ահաւասիկ կուգայ

իսնարհոբար մատուցանել առ Զերգ բորձը  
Արբաղնութիւն՝ իւր համատառութեան Տե-  
ղեկազիրն, որ կըսվանդակէ իւր ի հայելոյջ՝  
Հոգաբարձութեանս դործոց լութացքն, Հի-  
ւանդասնցի հարկերն, կալուածներն, ելմատ-  
ցոյցն, Հիւանդանոցի արդի նիւթական եւ բա-  
րոյական կացութիւնն եւ ասոնց համընթաց  
արգելքներ եւ գժուարութիւններ, որք կար-  
համարէին ամեն քիրան եւ ջանք։

«Իբրեւ պատմական իրադրութիւնն հարկ է  
նաեւ յիշատակել թէ Հոգաբարձութիւնս կը  
փափաքէր ներկայ պաշտօնական շրջանս իրը  
մրցման եւ աշխատութեան ասպարէզ արժա-  
նաւորագոյններու թողուլ ըստ արամազգու-  
թեան ազգային Սահմանադրութեան, սմին  
իրի որոշած էր սոյն համարատուութեան կցել  
իր հրաժարականը, զոր Հոգաբարձութեանս  
անդամոց ծանրազրազ վիճակն ալ անհրա-  
ժեշտ կընէր, ինչպէս Հիւանդանոցի վերջին  
մրցանակաբաշխութեան հանդէսին մէջ կար-  
դացուած Որբանոցի անդեկազրոյն մէջ ալ  
ակնարկութիւն եղուծ էր։ Իրաց այս վիճա-  
կին մէջ Զեր Բարձր Արբաղնութեան Հայրա-  
կան թախանձանացն եւ Ազգին ջերմադին

համակրութեանց առջեւ չկրնալով իր հրա-  
ժարականին վրայ պնդել, մինչեւ ցարդ կշա-  
րունակէ իր պաշտօնն, եւ պատրաստէ Ազ-  
գին տիրող կամաց հպատակելով՝ ամբողջ  
շրջան մի եւս շարունակել՝ աջակցութեամբ  
Զեր Բարձր Արբաղնութեան եւ ազգ պատ-  
կառելի Վարչութեան որ ոչ նուազ քան ըզ  
Հոգաբարձութիւնս պարտականութիւն ունի  
պաշտպանելու եւ ինամելու սոյն զթու-  
թեան յարկն։

«Այսիւն անդուլ ջանից եւ զոհուլութեանց  
հակառակ՝ տակաւիու չունի այն նախանձելի  
կացութիւնն, ուր պէտք էր գանուլ Ազգա-  
յին արժանապատուութեան համաձայն, զի  
Ազգային հրամանդանոցն՝ ոյն Ազգին ազգ ասի-  
րական եւ բարեպաշտական զգացմանց կեն-  
դանի պատկերն եւ քաղաքակրթութեան եւ  
յառաջադիմութեան աստիճանացոյցն է։ Այս  
պատսպարանն որքան ալ Հիւանդանոց լոկ  
անունը կըրէ, այլ իւր մէջ կրավանդակէ նաեւ  
Արբանոց, Անկելանոց, Ծերանոց, Յիւմարա-  
նոց, Ազուշանոց, համառօտ ըսելով Հիւան-  
դանոց պարզ անունին տակ՝ համայն Ազգին  
բիւրաւոր պէտից եւ թշուառութեանց մի

հաւաքածոյն, մի կենդանի թանգարանն է։ Հետեւաբար այդ հաստատութեան պէտք է լինել ամեն չայու խորին մտածութեան, զըթոյ, կարեկցութեան եւ սիրոյ առարկայն, եւ չմնայել իւր գթութեան լումայն, ինչպէս այրի կինը, ճաշնալով զայն իւր սեղճական տունը։ Վերջապէս, իւրաքանչիւր չայ նուիրական պարտք համարելու է օգնել այն հաստատութեան իրեւ իւր կենաց, ամեն վայրկեան ինքզինքն այն թշուառ էակներէն մին նկատելով։ Վասն զի ոչ ոք կարդացած է իւր ճակատագիրն, թէ մինչեւ ի խոր ծերութեան մինչեւ ի գերեզման ապահով եւ բարեկեցիկ կեսնը պիտի վայելէ։ (Խօսք, որ բարեյիշատակ Պէջեան Հիւանդանոցն հաստատելու ատեն ըսած է։ տես երես 60)։

«Այս ծշմարտութեան անհերքելի ապացոյցներ են այն մեծասուններն, որոնց շատերը Հիւանդանոցի մէջ կնքած են իրենց մահկանացուն։ Եւ ոմանք ալ այսօր պատսպարեալ են իրենց կենաց մնացորդը խաղաղութեամբ եւ հանգստութեամբ անցնելու։ Եթէ իւրաքանչիւր չայ Հիւանդանոցի նպատակն այսպէս իւր պարզութեան մէջ ըմբռնելով

իմաստասիրէր, անտարակոյս մինչեւ ցարդ թէ Հիւանդանոցն ի հիմանէ կնորոգուէր, որուն անհրաժեշտ պէտք ունի, թէ հաստատուն եկամուտներով լաւագոյն պէտքնէ մը կունենար, պատահականութեանց համար ալ կրնար յատկացնել որոշեալ գումար մի զայն աճեցնելու պայմանաւ։ թէ Որբանոցն եկրորդական վարժարանի մը վիճակ կունենար. թէ Արհեստարանն օրինաւորապէս կընդարձակէր, եւ թէ վերջապէս Ազգային Հիւանդանոցն ամեն կերպով կբարձրանար այնպիսի վիճակի մը, որ մեծ պատիւ եւ պարծանք կրնայ բերել Ազգին՝ բաղաքակիրթ աշխարհի առջեւ։ Ասոնք էին նաեւ, Ամենապատիւ Սրբազան Հայր, Հոգաբարձութեանս գլխաւոր բաղանքները, զորո Զեր Բարձր Արբագնութեան Հայրական խնամոց եւ պաշտպանութեանց միանդամայն ընդհանուր Ազգին աջակցութեան չնորհիւ կյուսար յարդիւնս ածել իւր ուշագրութիւնն անակնկալ ծանր պատահարաններու վրայ։ Նոյն խակ այս տագնապալից ժամանակաց մէջ՝ ինչպէս համարացատրութեանս բացատրութիւններէն յայտնապէս կտեսնուի, կատարած է ըստ կարի

այնպիսի գործեր, որք մեծ զոհողութիւններ բազում աշխատանք, անվճառ ջանք եւ հաստատմատութիւն կապահանջէին։ Զի Հոգաբարձութիւնու 600է աւելի պարսողաբելոց մնունդը հայթայթելէ ի զատ՝ մեծածախս նորոգութիւններ ըրած է զրեթէ ամեն յարկաց համար։ Նմանապէս Որբանոցի վարժարանը կանգուն պահած, նորու վիճակը համեմատաբար բարձրացուցած, անկողիններ, հանդերձեղէններ, ճերմակեղէններ, կահ կարստիք եւայլն եւայլն նորոգած կամ աւելցուցած ըստ պիտոյից, եւ հոգացած է տակաւին ուրիշ բազմաթիւ պէտքեր որք Հիւանդանոցի մէջ կենդանի վիրայներ են։

«Ահաւասիկ Հոգաբարձութեանս միրիթարութիւնը կայանայ այս պարագայից մէջ, որոց իրական փառքը Տէրութեան եւ Ազգին կվերաբերին, զի Հոգաբարձութիւնս ինքնին առանց Արքունի չնորհանց եւ Ազգին օժանդակութեանց բնականաբար քար մը մնդամ չէր կրնար դնել այն Ազգային մեծ չէնքին վրայ։ Ուստի անտարակոյս պիտի պատահի Զեր Սրբազնութեան եւ համայն Ազգին ներողութեան, որ անկեղծ լազարոնէից միակ

վարձքն է ի փոխարէն այնչափ ճգանց եւ վաստակոց, իրեն անծանօթ եւ իրեն կամքէն անկախ գործածուած թերութեանց համար որք ընդհանրապէս այօչափ ընդարձակ պաշտօնի մը քառամերայ չըջանին մէջ սեղի կունենան։

«Այս վատահութեամբ եւ համարձակութեամբ կիութայ նոր իրական պարտք մ'ալ կատարել խորին չնորհակալիքն յայտնելով Զեր Արքազնութեան Հայրական պաշտպանութեան եւ ինամոց, զորս տարաժամ մտառուցիք, եւ այն բարեսէր ազգայնոց, որք ինքնայորդոր նորիքիցին աշխալցութիւն եւ ձեռնառութիւն, ինչպէս նաև ազգային պատուարժան լրագրապետաց, որք բարեհաճեցան թէ մի որինակ թերթ նուիրել Հիւանդանոցի, թէ Հոգաբարձութեանս ծանուցումներն ազգափրաբար միշտ հրատարակել եւ թէ իւրեանց լրագրաց մէջ սեէպ յորդոր եւ գթութեան հրաւէր կարգալ տու Մեծարոյ Ազգայինս։

«Մէծ Արքիկ Էֆէնտի Ունձեան նոյնպէս մեծ իրաւունք ունի Հոգաբարձութեանս չնորհակալութիւնը գրաւելու, զի շատ պա-

րագայից մէջ նիւթապէս եւ բարոյապէս ձեռնուու եւ աջակից գանուած է Հոգաբարձութիւնս իւր համարատուութիւնը կնքելով, որոնց մանրամամութիւնները Հիւանդանոցի տումարաց մէջ արձանագրուած են, խոնարհաբար կինզրէ Զեր Արբազնութեան հղօր պաշտպանութիւնն, որ ամենազոյզն ծառայութիւններն իսկ լաւ կը գնահատէք, որպէս զ՞ո՞ Հոգաբարձութիւնս որ աղբային ծառայութիւնն իւր պարտաւորութեանց քաղցրագոյնը կհամարի, վստահութեամբ շրջան մի եւս չարունակելով՝ կարող ըլլայ իւր պաշտօնավարութիւնն առաւել արդիւնաւորել յօդուա բիւրաւոր պատսպարելոց» :

Անդամք Հոգաբարձութեան  
Միքայէլ Յակոբեան . Ա. ունատուքուք  
Յովհաննէս Եսայեան .  
Յովակիիմ Ֆէնէրճեան . Ա. ունատուքուք  
Սերովէ Կիւլպէնկեան .  
Տիգրան Կիւմիւշչկեան . Փ. ին-Ա. ունատուքուք

Ղաղեղ Յարութիւն Ա. միրայ, Ա. զգային  
անդուգական բարեբարին կենսագրութիւնն

ընելու առթիւ, եթէ Հիւանդանոցի եւ իւր պատուարժան Հոգաբարձութեան վրայ այս-քան առղեր զոհեցինք, այս ուղեցինք յայտնել թէ երբ մէկ կողմէ այս օրինակ անձնուէր Հոգաբարձութիւն մը ամեն կարելիութիւն ի գործ կ'ածէ, միւս կողմանէ ամեն ազգայինք առ հասարակ իրենց կարողութեան չափով օգնելու են, գիանալով որ, եթէ ազգասէր Հոգաբարձութիւնն ըստ իւրեանց կարծեաց առ այն չամ պարտաւոր է, սակայն իրենք քիչ պարտաւոր չեն. ինչպիսի մարդ է այն ուրեմն, որ իւր ձեռքը կը զլանայ իւր ողորմելի ազգակցին, երբ հաց, դեղ եւ խնամք կ'աղաղակէ, գոնէ Ազգային զթութիւնը կը պահանջէ որ միշտ յիշենք, թէ հոն 600էն աւելի յինար, անկար, ծեր, որբ եւ անառակ կմնանին, կդարմանուին, կպաշտողանուին, ոմանք կդաստիարակուին եւ ոմանք կզգաստանան . այնպէսի հասդարութեան մը, "ո՞ ո՞ Քեյս քառ+ո՞ պարծան+է Ա. ո՞ ի՞", պարտէ հարդիւնեան, այլ ճանապարհ Տնան եր սէրէլի եւ միննարութեան, Ա. ո՞ ային բարերար, Ղաղեղ Յաղութեան Ա. միրայէ :

Ուստի յառաջաբանակ կմերջացնեմ հետեւ-

եալ առաջարկութիւնը ներկայացնելով Ընդ-  
հանուր Ազգին, եւ մասնաւորապէս Ազգա-  
յին Վարչութեան եւ մանաւանդ Հիւանդա-  
նոցի Յարգելի Հոգաբարձութեան, որ այսօր  
Հիւանդանոցով աւանդապահ է աղդային  
սիրոյն զգացման գթութեան առ ողորմելիս.  
մեր առաջարկութիւնը խիստ դիւրին է գոր-  
ծադրութեան կողմանէ, եւ անհրաժեշտ է  
ազգային եւ կրօնական տեսակէտով. եւ ան-  
կասկած եմ թէ ամեն Հայ յօժար կամօք եւ  
քաղցր ու երախտագիտական զգացողու-  
թեամբ պիտի համակերպի առաջարկութեանս,  
այն է ամեն տարի Ապրիլ 10ին տօն կա-  
տարել վասն տարեգարձի ծննդեան բարե-  
լիշտակ Պեղմեան Յարուքիւն Ամբրայի, եւ  
նոյն օրը բոյոր Հայ Եկեղեցեաց մեջ Ս. Պա-  
տարափի արարողութեամբ օրհնուի եւ փա-  
ռական լիշտակը:

ՏՕՐԹՈՐ Մ. Բ. ԻՒԹԻՇԱՑՄՅՆ

1884 Ապրիլ.

## ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊԵԶՃԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅԻ

ԳԼՈՒԽ Ա.

ԾՆՈՒՆԴ ԻՒԹ

ԵՒ

## ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹԻՒՆ

ՊԵԶՃԵԱՆ ՅԱՐՈւԹիւն ծնաւ 1774 ապրիլ  
10ին, թուականէս 143 տարի առաջ. սա էր  
անգրանիկ որդի Կարս քաղաքի բնիկ մահտե-  
սի Պօղոս անուն Հայ վաճառականի մը, որն  
որ 1768 թուականին եւ Սոլլթան Մուսթաֆա  
Գ.ի ժամանակ, Խուսաց դէմ եղած պատե-  
րազմի առթիւ Պօղիս Նկած էր՝ յետին աղքա-  
տութեան մէջ։ Մահտեսի Պօղոս Կ. Պօլոսյ  
Գումարու անուն թաղին Մայր Եկեղեցւոյ  
Տէր Յակոբ Քահանայի փեսան եղող Կտաւա-  
գործ Կարսեցի Կարապետին դիմեց, եւ ան-  
կէ մեծ ընդունելութիւն դառւ։ Կտաւագործ

կարսեցի կարապետ որ Կ. Պօլսոյ շուկայի մօտ Կէափկ փաշա կոչուած թաղին մէջ կըտաւի գործարան մ'ունէր, մահտեսի Պօլսոսն զործուած կտաւներէն առնելով՝ սկսաւ շուկայն եւ քաղաքին փողոցները շրջելով վաճառել զայն, որով կարող եղաւ ըստ բաւականին ապրուստ մը ճարել:

Քիչ ատենէն մահաեսի Պօլսոս իր բարի համբաւով ու գործունէութեամբը ծանօթացաւ գրեթէ շատերուն մինչեւ իսկ օտար ազգի պատուաւոր անձանց որոց ամենքն ալ զինքը սկսան Պէզճի Պօլսոս անունով ճանչնալ այս է ահա Յարութիւն Ամիրային Պէզճեան մականուն ունենալուն պատճառն ու սկիզբը:

Պէզճի Պօլսոս, վեց ամսոյ չափ իր աներոջը տունը մնալով, Կ. Պօլսոյ Եէնի գաբու կոչուած թաղը բնակող մետաքս ոլորող (Պէտք-է-ճէ-թ) Արքահամ անուն իր բարեկամին տունը գնաց, ուր ծնաւ իր անգրանիկ որդին 1771 թուականին, եւ զատկի օրեր ըլլալուն անունը դրին Յարութիւն, ծնունդ մը որ կարծես կոչուած էր Յարութիւն տալ մեռեալ ազգի մը:

Պէզճի Պօլսոս ունեցաւ յետոյ երկու զաւակ

եւս, Մարիամ եւ Համասփիւռ անուններով։ Պէզճեան Յարութիւն 7 տարեկան հասակին մէջ Գումբարույի նոր բացուած առաջին Հայ գողրոցը դրուեցաւ, ուր հինգ տարի կենալով հաղիւ թէ հասարակ ընթերցանութիւն եւ դիր գրել մը սովորեցաւ, Վարժարանական դժբաղդութիւն մը, որ ցաւալի է ըսել, թէ տակաւին մեր շատ վարժարանաց մէջ կայ 12 տարեկան ըլլալուն պէս, դպրոցէն հանելով մետաքսավաճառի մը քով աշակերտ դրուեցաւ։ Յարութիւն ժամանակին բերմունքէն, ծնողացը աղքատութենէն թէ եւ չկրցաւ իր բնածիր հանձարը փայլեցնել ուսմանց եւ գիտութեանց մէջ, սակայն շուկայի մէջ իր առեւտրական յաջողութեամբն այնքան փայլեցաւ, եւ իր սրամը տութեամբն եւ նրբանկատ գործունէութեամբն այնքան դարձացաւ որ 12 տարի շարունակ իր մետաքսավաճառ վարպետին հետ ընկերութեամբ առեւտրի զրադելէն զկնի յաջողեցաւ նաեւ մետաքսավաճառի առանձին սենեակ բանալ, եւ վաճառականաց քով ալ բարի անուն եւ համրաւ ստանալ, եւ միանգամայն սիրելի եղաւ թէ իրմէ առու-

տուր ընող այլ եւ այլ ազգի անձանց եւ թէ  
մի եւ նոյն շուկայի մէջ իրեն դրացի եզրող  
հրեայ մետաքսավաճառուներուն ։ Նկատողու-  
թեան արժանի է գիտնալ, թէ Յարութիւն  
մեծ հանձարով եւ աշխոյժ գործունէու-  
թեամբ մահաւանդ հսկայաքայլ յաջողու-  
թեամբ՝ որոնք զօրաւոր տարերքներ են  
գլուխքն յանձնապատանութիւն վարելու,  
գլուխքն յանձնապատանութեան սգի չէր ե-  
րեքէք յանձնապատանութեան սգի չէր ե-  
րեք վրայ, աա՝ իր պատահեկան ե-  
րեւեր իւր վրայ, աա՝ իր պատահեկան ե-  
րեւերն յասակին մէջ բոլոր իր գործառ-  
ունութեան հասակին մէջ բոլոր իր գործառ-  
ունութիւններն յաջողեցնելու յոյսը միայն առ  
Աստուած ամփոփելով ինա եւեթ ապաւի-  
նած էր։ Սիրող էր յոյժ զԱ. եկեղեցին եւ  
ջերմեռանդ Աստուածային պաշտամանց մէջ.  
Մահկանացու սրաւերուն ազգող եւ երկնային  
մահկանացու մասակրութեամբ զօրութիւն տուող ան-  
միմիթարութեամբ մարտանաց անմը-  
հոգեւոր եւ սրբանուէր մաղթանաց անմը-  
ուունչ ձայնակցելու հանապազորդելէ չէր  
գաղաքեր, իր հայրենական սովորութեանց  
անխռառը հետեւող ըլլալով, Ա. Կարասկետի  
համար սեպհական օբերու պահքն եօթը  
տարի անընդհատ պահելին գինի, փութաց  
ուխտի երթալու ի կեսարիա սբանջելագործ

Սրբոյն վանքը։ Այսպիսեւաւ թէ հոգեւոր եւ  
թէ մարմնաւոր անզուգական ձիրքերով  
փայլող այս անձին՝ ապագայ ժամանակի մէջ  
խիստ փառաւորուելուն եւ եզական բարե-  
րար մ'ըլլալու արժանաւորութիւնն այլեւս  
զարմանաց տեղի չէր թողուր։

Մահաւեսի Պօղոս իր որդւոյն յաջողակու-  
թիւնն եւ օրբստօրէ յառաջադիմութիւնը  
տեսաւ, եւ իր ձերութեանը մէջ միսիթար-  
ուած կնքեց իր մահկանացու ընթացքն,  
զորդին իւր Յարութիւն բարեյիշատակ յա-  
ջորդ Եռողով Ազգին, որ ինսամածու եւ հո-  
գատար կեցաւ իր տանն, եւ մօրն ու երկու  
քոյրերուն հետ Ենիդաբրու կրնակէր։

1802ին Տիւզեան Յովհաննէս Զէլէպին երբ  
Տէրութեան գանձէն վարձեց մետաքսի մաք-  
սը, հարկադրեցաւ շուկայի մէջ գրասենեակ  
մը բանալ, եւ զայն կառավարելու յարմար,  
մետաքսի իւրաքանչիւր տեսակներուն վարժ  
եւ անոնց վաճառմանը տեղեակ անձ մը վիճ-  
աբուց, եւ հարցուփորձ ընելով գտաւ զՊէզ-  
ձեան Յարութիւն, եւ զանի գործակալ կար-  
գեց իւր այն մեծ գործին վրայ։

Զիսաբուեցաւ Յովհաննէս Զէլէպին իր այս

ընտրութեանը մէջ, զի Պէղճեանի ժբաջաւ-  
նութիւնն, աչալը ջութիւնն եւ հաւատարիմ  
ծառայութիւնը փորձով տեսնելով, իր հա-  
մարումն ու սէրն ալ օրըստօրէ անոր վրայ  
աւելցնել սկսաւ :

Սոյն միջոցներուն Պէղճեան իր բնակու-  
թիւնն ԵԷնիգաբուէն Գումգարու փոխադ-  
րեց եւ հոն Պապաեան Կարապետին տունը  
հաստատուեցաւ : Կատարեց հոն իր երկու-  
քրոջ հարսնիքներն, օրիորդ Մարիամը նուր-  
եան Յովհաննէսի, եւ մէկ տարի յետոյ օրի-  
որդ Համասփիւռն ալ Սէրվէրեան Գէորգին  
տալով :

Պէղճեան հետզետէ մեծ համբաւ եւ հա-  
մարում ստացաւ Եւրոպացի վաճառականաց  
քով ալ, իբրեւ ականաւոր ու իր խոստմանց  
մէջ հաստատուն մէկն . որով բեհեղի եւ ու-  
րիշ անոր նման Եւրոպական ապրանքներու-  
սենեակ մը բացաւ : Այս սենեակին գործա-  
կալ կարգեց նուրեան Յովհաննէս եւ Սէր-  
վէրեան Գէորգ իր երկու քեռայրները :

Սուլթան Մուսթաֆա Դ. Թագաւորին օ-  
րով 1807 թուականին, ԵԷնիչէրիներուն ոտք  
ելած ատեն, երբ Հաճի Մուսթաֆայի (որ

զլուխ էր ապատամբաց) հրամանաւ որոշուե-  
ցաւ Հայոցմէ՝ Նէղամ Ռուսասը կոչուած հա-  
ցագործ Ամիրան, հոռվիշական Հայոցմէ՝  
Տիւղեան Յովհաննէս Զէլէպի, Յունացմէ՝  
Գինեպան Թոտորաքի, եւ Հրէիցմէ՝ Շապէի  
Մուսին սպաննել եւ նոցա հարստութիւնը  
դրաւել, Պէղճեան Յարութիւն անմիջապէս  
փութաց Յովհաննէս Նուրեան իր քեռայրին  
հետ, ապատամբաց գլխաւոր Գաղանձը Մուս-  
թաֆային գիմել յիթ-մէյտանի իւր բնակա-  
տեղին՝ որոյ ծանօթ եւ բարեկամն էր : Պէղ-  
ճեան գտաւ զայն, եւ արտասուալից աչօք  
եւ բազմաթիւ Հայոց թախանձանօքն այն  
չորս անձանց արեան անպարտ թափուելու  
գատապարտութեանը վրայ իսօնելով, եւ մե-  
ծամեծ պարգեւներ եւ շատ ոսկի խոստա-  
նալով հազիւ կարող եղաւ Հաճի Մուսթա-  
ֆայի միաքն ի զթութիւն եւ ի մարդասի-  
րութիւն առ այնմ շարժել :

Յայնժամ Հաճի Մուսթաֆա դուրս կենէ  
տեղէն, եւ Եթ-մէյտանիի Թէրթիսլ համբախն  
կմտնէ, հոն իր զլխաւոր ընկերակիցները  
համոզելով, չորս ազնուական անձանց մահ-  
ուան դատավճիռը կատառեն . եւ բազմու-

թեան մէջ մունեսալիկ կանչել կուտանր, թէ  
այն չորս անձինքը զորս սպաննելու պատ-  
րաստուած էինք, աղէկ ստուգեցինք՝ որ  
մահուած արժանի բան մը գործած չեն,  
ուստի ի չսորհս Եէնիչէրի օճառին թող կու-  
տանք որ ապրին:

Պէզմեան այս բերկրառիթ աւետիմն իս-  
կոյն տարաւ Տիւզեան Յովիաննէս Զէլէպիին,  
որ անուզողով պատած ժամառ ժամ կսպա-  
սէր դաշնաց գալատեաննէ, եւ մի ըստ միոջէ  
եղածն անոր պատմեց: Տիւզեան Յովիաննէս  
Զէլէպի այս անակնունելի փրկանաց վրայ  
մէծառէս ուրախացած՝ փառք կուտայ Ա-  
տուծոյ, որ զիրենք փրկեց այն դառն մահ-  
ուածնէն, եւ Պէզմեան եւս իւր այս տիրա-  
սէր եւ հաւատարիմ ծառայութեանը, մանա-  
ւանդ գործունեայ եւ աղնիւ բնուրու-  
թեանը համար վարձատրել ուզելով, կկանչէ  
Գրիգոր, Սարգիս, Կարապետ, Միքայէլ,  
Յակոբ եւ Պօղոս իր վեց որդիքն, եւ Պէզ-  
մեանի բարերարութիւնն ու բարեւրարու-  
թիւնն անոնց պատմելով կըսէ. «Անչպէս որ  
դուք իմ զաւակներս էք, նոյնպէս ալ այս  
(Պէզմեան) իմ զաւակս է եւ ձեր եղբայրն».

ուստի յատկապէս կպատուիրեմ ձեզ որ իմ  
մահուընէս ետքն ալ դարձեալ ասի եղբօր  
տեղ պիտի համարէք, եւ անոր խրաններուն  
եւ հրահանգաց ականջ պիտի զնէք, վասն  
զի խոճական, ուշիմ եւ բարիսիրտ մարդ մ'է  
եւ ամեն բանի յաջողակ»:

Երբ 1809 թուականին Սուլթան Մահ-  
մուտի թագաւորութեան երկրորդ տարին  
եւ Քէօր Եւսուփ փաշացի մեծ-եպարգոսու-  
թեան ժամանակ, Յոյնք՝ նոյն Քէօր Եւսուփի  
միջոցաւ Սուլթանին ազերսագիր մատուցին  
առարկելով թէ Ա. Երաւանդիմայ Ա. Յակոբայ  
վանքը ժամանակ յառաջ Յունացն ըլլալով՝  
ետքերը Հայոց ձեռքն անցեր Էր, ուստի  
Սուլթանին արգարադաս եւ բարեիմնամ կու-  
ռավարութեան վրայ վստահացած կինդրեն  
որ նոյն վանքն իրենց գաւանայ, որոյ համար  
ալ հազար քսակ (որ ըսել է 5000 Օսմ. ոսկի  
կամ 400,000 ֆրանքի չափ գումար մը) պատ-  
րաստ են արքունի գանձին նուիրելու:

Բարեիմնամ Սուլթանն ուզելով այս եղեւ-  
լութեան վրայ սասոյգ եւ հաւատարիմ տե-  
ղեկութիւններ ունենալ, սկսաւ գործն երս  
կարել մինչեւ 14 ամիս: Յարութիւն Պէզ-

Ճեան իմանալով այս եղելութիւնն, իսկոյն զեկոյց նոյն ժամանակի կ. Պօլսոյ Պատրիարք Յովհաննէս Որբազանին, եւ անոր կողմանէ դնաց առ Յովհաննէս ԶԵՒՔպի Տիւղեան, խնդրելով որ իր հզօր ազգեցութեամբն օգնէ մեր ազգային այս իրաւունքը սպաշտանելու Արդարեւ Տիւղեան հոգ տարաւ, եւ իւր խորհրդովը Հայք աղերսագիր մատուցին Սուլթանին, եւ Էօմէր Խալիֆայի ամիրաւութեան, Եգիպտոսի Սուլթան Սալահտափինի եւ Եալուղ կոչուած Սուլթան Ֆէրմ Առաջնոյն օրերէն ի վեր, Ազգին ունեցած յատուկ հրովարտակներով ապացուցին, թէ այն վանքն Հայոց ազգինն է։ Ասոր համար երկրորդ անգամ մալ աղերսագիր արուեցաւ Սուլթանին, որ հրաման ըրաւ անաչառ դատ ըլլալու Հայոց եւ Յունաց մէջ Եջիխալամի դուռն, ուր քանի մ'ամիս հարցուփորձ ըլլալէն զինի արդիւնքը զրուեցաւ Սուլթանին։ Եւ Սուլթանը հրաման ըրաւ յատուկ հրովարտակաւ մը, թէ Ս. Յակոբայ վանքը Հայոց սեպհական է, եւ մնաց այսպէս, այլ եւ հրաման ըրաւ, որ Ս. Երուսաղիմայ մէջ զըտնուած ըոլոր ուխտատեղիներն որոշուին, եւ

թէ որոնք են Հայոց կամ Յունաց կամ Ֆրանգաց սեպհականութիւնները. կամ որոնց մէջ ոյք, Բնէ բաժին ունին, եւ Բնէ կերպով հաղորդակցութիւն ունին մէկ մէկու հետ, ուխտի եւ Պատարագի Բնէ արտօնութիւններ սահմանուած են։ Այս ամենը հրովարտակն մէջ նշանակելով, երդմամբ յանուն Մահմէտի՝ եւ անոր բանաղբանօքը հրովարտակը կնքեց եւ յանձնեց Հայոց, որպէս զի այնուհետեւ բնաւ փոփոխութիւն մը տեղի չունենայ։

Մէծ եղաւ Հայոցս ուրախութիւնն, եւ Յովհաննէս Պատրիարք օրհնեց Տիւղեան գերգաստանն, եւ ազգամէր Պէզճեան Յարութիւն աղան եւ բոլոր անոնք՝ որք այս մասին Ազգին իրաւանց պաշտպան կեցան ու ամեն ճիգ թափեցին։

Մետաքսի մաքսին վարձակալութեան ժամանակին երբ լրացաւ, Յովհաննէս ԶԵՒՔպի Պէզճեանին հաշիւը քննելով՝ եւ անոր հաւատարիմ եւ աչալուրջ ծառայութիւնը տեսնելով, բոլոր իր առանին եւ արտաքին գործոց ու ելեւմակից եւ միւս պաշտօնատարաց վրայ վերակացու եւ տեսուչ կարգեց զինքն

Երկու տարի ետքը Տիւղեան արքունի Մուպահեայի պաշտօնակալ կարգեց Պէղմեանն Եալտըզ խանի մէջ՝ իր տան աեւչութիւնն ալ վրան թողով։ Եւ որովհետեւ Պէղմեան աղատ էր ամեն երեկոյ իր տօւնն երթալու, ուստի պատշաճ սեպեց իրեն փոխանորդ՝ Տիւղեանց տանը տնտես եւ հոգաբարձու կարգել Պիտիլիանք Մարտիրոսն, եւ Զէլէպիին ետեւէն գնացող սպասաւոր էւծու- Յովհաննէսն, որք իր ծանօթն ու հաւատարիմն էին, եւ նիքն ալ շարաթն անդամ մը կամ երկու կերթար այցելութիւն կընէր ա- նոնց, եւ հարկ տեսած հրահանգը կուտար։

Սոյն միջոցին մեռաւ Տիւղեան Յովհաննէս ազնուական Զէլէպիին, բարի ու առաքինա- մէր վարուք եւ Աստուածահանոյ գործերով, իւր բարելաւութեան ժառանդ թողով վեց մանչ եւ վեց աղջիկ զաւակներ։ Այնուհե- տեւ Գրիգոր եւ Սարգիս Զէլէպիին սկսան հայրաբար կառավարել իրենց բոլոր եղբար- քը, քոյրերն եւ ամեն պարագայներն։

Արքունի փողերանոցի խնամակալութեան ամեն կերպով զգուշաւոր փոյժ ունէին խոր- էրգով Պէղմեան Յարութիւնի, զոր վայր-

կեան մը իրենց քողին չէին հեռացներ, Օր մը ցաւալի դպրուած մը տեղի ունեցաւ փո- ղերանոցին մէջ։ Պալատան ներքինի մը Թայ- եար անուն՝ իր սուրբ Սարգիս Զէլէպիին տուած էր ոսկեզօծել տալու համար։ բայց Զէլէպիին գրեթէ մոռնալով քանի մը ամիս յապաղեցուցած էր անոր խնդիրն։ Ասոր վրայ ներքինին զայրացած փողերանոց կուգայ եւ Սարգիս Զէլէպիին կիմսուէ, զայն ուղածին պէս քանակութելու մտօք։ Զէլէպիին հոն չը գտնելով՝ Պէղմեանին յոխորտաբար կհարցը- նէ։ եւ Պէղմեան Զէլէպիին զէմ եղած այն անարգտկան խօսքերուն չհարգուրժելով, գոհացուցիչ կերպով չպատասխաներ։ ուստի ներքինին կատղած՝ կակսի ձեռքի խարազա- նով չարաչար ձեծել Պիտիլիան։ Պէղմեան տեսնելով որ ազատելու ճար չկայ, ներքի- նին վրայ կյարձակի եւ գետին կզարնէ կը փոէ։ այս միջոցին ամեն կողմէ օգնութեան կհամնին, եւ երկուքն իրարմէ կզատեն։ Ցե- տոյ երբ Սարգիս Զէլէպի կուգայ եւ կիմա- նայ եղածն, արքունի պալատն երթալով կը բողոքէ ներքինապետին, եւ արժանաւորա- պէս պատուհասել կուտայ զանի։ Սակայն

Պէղճեան իր գլխուն կերած խարազանէն սաստիկ նեղուած, կերթայ տուն եւ ամիս մը կդարձանուի: Բայց մէրն ընդ մէրն էլիու ցաւ շնչուած էրմէ պահուցան էրմէ մինչւ մահը:

1817 թուականին, Պէղճեան փողերանոցի կառավարական ընթացքին չհաւնելով՝ եւ մանաւանդ հոն գանուող պաշտօնակալաց գեղս եւ շոայլ ըլլադիուն վրայ ապագայ աղեաները գուշակելով՝ վերջապէս կհրաժարի իր պաշտօնէն, ստանալով իր հաւատարիմ ծառայութիւնն եւ ստակ մը տալիք չունենալուն վլայագիրն թէ Զէլէպիներուն եւ թէ փողերանոցի վերատեսուչ Ապարքանման Պէջին ստորագրութեամբն ու կոգովը վաւերացեալ:

1819 թուականին Հալէթ էֆէնտի, որ Սուլթանին շատ սիրելի ըլլալով յաջողեցաւ Ապարքանման Պէջը Տէրութեան ներքին գործոց տեսչութեան պաշտօնին բարձրացնել, (որ այն ատեն Քէնէտ ույց կամ Վէղը Քէնէտ կըսուէր) անոր տեղը փողերանոցի վերատեսուչ դրաւ իր սիրելին Խայրուլլահ էֆէնտի որ առաջ նէնց էֆնէ էր: 1819 օգոստոս 29 ուրբաթ օրը, Սուլթանին հրամանաւ Գրի-

գոր եւ Սարգիս Զէլէպիները փողերանոցին մէջ կբանարկուին եւ անոնց բոլոր արկղներն, հաշուէտումարներն եւ սենետակներն կկնքուին: Երկու օր յետոյ այսինքն կիւրակէ օրն ալ փողերանոց կրերուին Միքայէլ Զէլէպին, անոր քեռայրն Ալիքսանեան Ցովհաննէս, Մկրտիչ Զէլէպին եւ անոր քեռայրն Աղնաւոր Յովսէփի եւ կարանջուի որ ստորագրութիւնն ատան, թէ բանտարկուած Տիւզեանք, պարտական են արքունի գանձուն այս պարագայիս մէջ բաց ի Աղնաւոր Յովսէփի միւս երեքն ստորագրեցին, եւ շղթայակասպ բանտարկուեցան: Հետեւեալ երեքշաբթի առաւօտ կանուխ Տէլի Ապտուլահ Փաշա (մեծ ծովագետ) Թէրանէ քէնեամը, Պօսթանձը պաշը, Թօփճու պաշը, Գալէ աղասը եւ ոստիկանութեան բաղմաթիւ զինւորք Տիւզեանց, նոյսա ազգականաց, մերձաւոր զործակալաց եւ պաշտօնատեարց տուները կոխեցին, այր ու կին զամենքն ալ գուրս հանեցին, այրերն ի բանա եւ կիներն ի Գումզ գարու ազգային Պատրիաքարանը խաւրեցին եւ տուներն ալ գոցերով՝ գուռները կնքելով եւ պահապաներ զնելով մեկնեցան: Պէղճեան

երբ լսեց այս չարագուշակ լուրը սաստիկ լացաւ . վասն զի ինք առաջուց զգացած էր, թէ այնպիսի ժամանակի մէջ այնպիսի բարձր պաշտօններու վրայ գտնուող հպատակաց որչափ հարկ է որ ըլլան զգոյշ, հեռատես եւ դործունեայ . ուր կմայ կառկածի տեղի առաջ այնչափ շռայլ եւ չափաղանց ծախք, եթէ արդար վաստակով ալ ըլլային, դարձեալ շատ մեկնութիւններ կրնային վերցնել, նախանձ գրգռելու տոփի տալ : Կտագնաալէր Պէզճեան հնար մը գտնելու իր բարերարաց օգնելու համար, այլ անձեռնհաս եւ յուսահատ՝ յորդ արտասուք կիեղոյր գիշեր ու ցերեկ : Եւ մինչ այսպէս յուզուած՝ անհանգիստ կտառապէր, յայնժամ կիմանայ թէ արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրան կը ծանուցանէ թէ, Տիւզեանց տեղն անցնելու համար վորձառու Հայ մը իր միջոցաւը կիմնդրուի, եւ թէ ինքն ալ միայն Պէզճեանի կրնայ վատահութիւն ունենալ : Պէզճեան անխորհրդաբար մերժեց առաջին անգամ այս առաջարկութիւնն իր անձնական տկարութիւնները մէջ բերելով, վասն զի ոչ երբէք յանձն կառնէր իր բարերարաց դէմ այգպիսի ընթացք մը .

բռնել: Բայց երբ Գրիգոր Ամիրայ ծանոյց թէ սասանկով գուցէ հնար կ'ըլլայ Ժիւզեանց հաշիւնները կարգի դնել, եւ զանոնք բանատէն աղատել, Պէզճեան ինդինքն Աստուծոյ յանձնելով՝ փութաց զնալ Գրիգոր Ամիրային հետ առ սենեկապետն Սուլթանին, որն ալ Սուլթանին հրամանը 1819 Սեպտեմբեր 5 ին խրկեց զինքը փողերանոցի Տեսուչ Խայուլ-լահ Եֆէնարիին որ սիրով ընդունեց զինքն եւ ամեն բան յանձնեց անոր: Պէզճեան այս սիրալիր ընդունելութենին օգուտ քաղել ու զելով անմիջապէս գործի սկսաւ, եւ պէտք եղած կարգադրութիւններն լնելու ետեւէ եղաւ, թէ ինչ հնարքով կրնայ աղատել իր բարերարներն այն աղջտակի վիճակէն:

Պէզճեանի կեանքն ամեն բռպէ վտանգի մէջ էր իր ժամանակին քաղաքականութեան նկատմամբ: ուստի պատրաստ էր ամեն ժամ արթուն մնալ եւ զգուշանալ ոչ միայն իր վիճակին վրայ նախանձողներէ, այլ իրեն ոխերիմ թշնամի եղող ազգակիցներէն ալ: Բայց այս վիճակին մէջ դարձեալ կյածողէր իր հնարագէտ համձարովը, վտանգներուն առջեւն առնելու եւ սրբագրես ելնելու:

Այն ժամանակ՝ երբ Ռուսաց գէմ պատերազմը սաստկացաւ, պատերազմի ծախուց դիմանալու համար Մեծ-Եպարքոս Էջիս Սէհէմէտ փաշան՝ որ բանակին ընդհանուր հրամանատարն էր, խորհեցաւ որ պղնձի դըրամ պատրաստուի, եւ պատերազմին ետքը վերստին հաւաքուի: Այս խորհրդոյն հաւանեցաւ Սուլթանն ալ, բայց Պէղճեան դրամի պակասութեան առջեւն առնելու համար պղնձի եւ արծաթի խառնուրդով դրամ պատրաստելու հոգն արդէն տարած եւ Դենպեամին օրինագիրն ալ (ֆէնվայէ չէրէֆ) ստացած էր, զոր Սուլթանն իմանալով աւելի Պէղճեանի կարգադրութեանը հաւանեցաւ, եւ իր առջի հրամանը փոխեց: Այս նոր տեսակ դրամները շուտով պատրաստուեցան եւ ցրուեցան. Մեծ-Եպարքոս թէ այս փոփոխութիւնն եւ թէ Պէղճեանի վրայօք շատ մը զրպարտութիւններ լսեց անոր թշնամիւներէն, եւ հաւատալով անոնց, եւ սաստիկ սրտմտելով երդմամբ միտքը դրաւ, որ Պօլիս դառնալուն պէս գլխատել տայ զՊէղճեանն՝ առանց որ եւ է ակնածութեան կամ երկիւղի: Երբ պատերազմը վերջացաւ եւ խաղա-

զութիւն եղաւ, Մեծ-Եպարքոսն ալ Պօլիս գարձաւ. իրեք օր հորը իր ծառաներէն մէկը կը կրկեց Պէղճեանին որ Բ. Դուռը գայ շուտով:

Ենիդաբու իր առնը կդժնուէր Պէղճեան ուր Եպարքոսին հրամանն ընդունելով փութաց անմիջապէս գնալ Մայր Եկեղեցին, եւ իր խոստովանահայր քահանայն կանչեց, եւ կենարար մարմնոյ եւ արեան Փրկչին հաղորդուելով աղօթքի կեցաւ արտօսրալից աչօք: Յետոյ ուղղակի գնաց Բ. Դուռը եւ Մեծ-Եպարքոսին գէմն ելաւ:

Պէղճեան՝ որ ի բոլոր որտէ յանձնուած էր ամենակարող Աստուծոյ, եւ անոր վրայ մի միայն իր յեշմ ու վրահութիւնը դրած էր, ազատեցաւ նաեւ այս անգամի խիստ վտանգաւոր վիճակին: Եպարքոսն ի սկզբան թէպէտ լի ցասմամբ վարուեցաւ Պէղճեանի հետ, սակայն Աստուծուած շուտով զիջոյց անոր սիրտն եւ հուսկ յետոյ նա Պէղճեանի անմեղութիւնը հասկնալով, եւ արքունի գանձուն եղած շան ալ իմանալով, սկսաւ պատուել Պէղճեանն, եւ նոտել հրամայելով սուրձ բերել տուաւ անոր, որ մեծ պատուոյ

նշան էր, եւ յետոյ մեծարանօք արձակեց : Գուրս ելաւ Պէղճեան, եւ գոհութիւն տալով Աստուծոյ, երեսուն հազար զրուշ իր ձեռօքը բաշխեց Եպարգոսին սուասաւորաց, եւ երկրորդ օրը քսան հազար զրուշ ալ Աղպիս անանի աղքատաց բաշխել տուաւ . իր թշնամիներն այս անդամ ալ չյաջողեցան :

Պէղճեան քիչ ատենէն ուրիշ խիստ մեծ պատուց մը արժանացաւ : Ռուսաց հետ հաշտութեան պայմաններէն մէկն էր պատերազմի ծախուց վճարումն : Այս վճարումն երեք մասի բաժնուած էր . առջի մասը՝ Ռուսաց կայսրը նուիրեց Սուլթանին, երբ Խալիլ փաշան ծանրապին ընծաներով եւ արտաքոյ կարգի դեսպանութեամբ Բեղդաստուրկ գնաց եւ կայսեր ներկայացաւ : Երկրորդ մասին վճարման ժամանակն եկաւ, եւ Ռուսաց դեսպանը պահանջեց զայն Բ. Դոնէն :

Արքունի դանձն անբաւական էր յայնժամ վճարելու այս պարտքը . վասնորդ նախարարաց ամենքն ալ վարանման մէջ էին, եւ ոչ ոք իրենցմէ չէր համարձակեր Սուլթանին ներկայանալու Պէղճեան նախարարներէն յորդորուած՝ ներկայացաւ Սուլթանին եւ հրաման

ստացաւ քիչ օրէն փութով վճարելու այն պարտքը : Գնաց Պէղճեան, եւ իր մտերիմ Եւրոպացի վաճառականները կանչեց, համուզեց զանոնք, որ իրենք երեք աւուր մէջ նոյն պարտուց գումարը վճարել յանձն առնուն, եւ յետոյ թէն նոյն գումարին տոկոսիքն եւ թէ ամբողջ գումարը մաս առ մաս կվըճարէ արքունի դանձէն : Յօժարութեամբ ընդունուեցաւ Պէղճեանի առաջարկութիւնն եւ հետեւեալ օրը պարտքը վճարուեցաւ Ռուսաց գեսպանին, եւ ընկալագիրը կայսերական կնքով վաւերացած բերուեցաւ առ Պէղճեանն : Ուրախութեամբ գնաց Պէղճեան առ Սուլթանն, եւ նորին Վ. Կ. հակառութեան առջեւ գնելով ընկալագիրն, եւ վճարման եղանակն ու պայմաններն յայտնելով, զարմացուց Սուլթանն, որ ի նշան իւր բարձր գոհունակութեանն եւ համակրական սիրոյն՝ նոյն ինքն Սուլթանն իր ձեռօք Թ.Ա.Ս.Վ.Ի.Ի. Հիկե Մ.Ա.Յ.ՈՒ.Ն բարձր շքանշանը կախեց Պէղճեանի կուրծքն եւ խրկեց Բ. Դուռը մեծ Եպարգոսին, որ անոր յանձնէ դեսպանին ընկալագիրը :

Պէղճեան Բ. Դուռը գնաց եւ տեսաւ որ

հոն ժողվուած էին Եպարգոսին քոյլ աւագա-  
նին եւ օրինականք , Դենպետը , Սպարապետը ,  
Շողվակալը , եւ պարտուց վճարման համար  
հսարք մի գտնել կիսորհէին . Պէզճեան դէպ  
ուղիղ դիմեց Եպարգոսին՝ անոր ոտքը համ-  
բուրելու : Բազմականները տեսնելով կայսե-  
րական պատկերն ի կուրծս Պէզճեանի , ա-  
մենքն ալ ոտք եւան ի պատիւ երեսաց Սուլ-  
թանին , եւ Պէզճեանն իրենց հետ նստեցու-  
նելէն եւ որպիսութիւնը հարցնելէն ետքն ,  
երբ տեսան ընկալագիրն , եւ լսեցին վճար-  
ման եղանակն ու պայմաններն եւ Սուլթա-  
նին ուրախութիւնն , որուն համար արժանի  
եղեր էր այն բարձր շքանշանն ընդունելու ,  
ամենքն ալ ուրախացան եւ գովեցին Պէզ-  
ճեանի խոհականութիւնն ու հաւատարիմ  
ծառայութիւնն , եւ շնորհակալութեամբ ու  
դրուատեօք իրարմէ զատուեցան եւ դար-  
ձաւ Պէզճեան իր տունը :

Պէզճեան որչափ օգնութիւն եւ կարեկ-  
ցութիւն կցուցնէր աղքատին վրայ , նոյնչափ  
ովներիմ էր զանոնք հարստահարողներուն եւ  
տառապողներուն վրայ : Մէկ կողմէն կջա-  
նար նաեւ Հայ սեղանաւորները միացնել եւ

անոնց բարեկործութիւն ընել սովորեցնել :  
Հայ եւ Հոռովմէական սեղանաւորաց վրայ  
միանգամայն կհակէր , որ մէկմէկու դէմ ա-  
տելութեամբ զիրար կործանել կնկրտին . ինք  
անոնց հաշտարարն էր , եւ իր անունը բա-  
ւական էր զանոնք շուտով ի միութիւն բե-  
րելու :

Այս միջոցները սեղանաւորաց մէջ հակա-  
ռակութիւն մը ծնաւ ընդդէմ ձանիկ Ամի-  
րայի , որք միաբան ուխտեցին որ մեծ վեսա  
հասցնեն անոր : Խնայաւ Պէզճեան եւ Ազ-  
նաւորեան կարապետ Ամիրայի միջոցաւ զա-  
նոնք փողերանոց հրաւիրեց : Նախ մեղմա-  
բար եւ քաղցրութեամբ յորդորեց որ ձանիկ  
Ամիրային դէմ քինուխնդիր չըլլան . եւ երբ  
տեսաւ որ գմկամակութիւն կցուցնեն հաշ-  
տութիւն ընելու , զայրացաւ եւ ծունկի դա-  
լով , ահեղ ձախով եւ խոժոռ հայեցուածքով  
ըսաւ անոնց . «Կհարցնեմ ձեզի , թէ դուք  
ինչ կկարծէք զձեղ , ահա ձանիկն ես եմ ,  
ինչ որ կրնաք ընել՝ ըրէք որ տեսնեմ» : Սաի  
ըստ գրոց այն պատասխանն է , թէ անզգա-  
մն պատասխան տուր իր ազգամութեանը  
համար : Բազմականներէն մէկն ընդմիջեց

Պէզճեանի խօսքն ըսելով. «Տէր իմ, մինչեւ  
ցայսօր ինչ հրաման ըրիր մեղի ու մենք չկա-  
տարեցինք, մի՛ բարկանոր Տէր իմ, պատ-  
րաստ եմք տմենայն հնագանդ ութեամբ ջեր  
կամքը կատարելու» :

Պէզճեան մարդ զրկեց ձանիկ Ամիրային,  
եւ փողերանոց կանչել տուաւ : Եկաւ ձանիկ  
Ամիրայ եւ երբ սենեկին դանէն ներս կմըտ-  
նէր, սաք ելաւ Պէզճեան եւ հրամցոց որ  
նստի . իրեն հետեւելով բոլոր բազմականք  
ուռքի ելան : Պէզճեան սուրճ բերել տուաւ  
անոնց, եւ բաւական յորդորելէն եւ ձանիկ  
Ամիրային հետ զանոնք հաշտեցնելէն վերջը  
դամենքն ալ պատուով իրենց տեղն արձկեց :

Բայց այս հաշտութիւնը կեղծ եւ առ եր-  
կիւղի էր, ինչուէս որ քիչ տաենէն յայտ-  
նուեցաւ : Վասն զի սեղանաւորները փողե-  
րանոցին վերատեսուչ Ահմէտ էֆէնտիի սիրան  
իրենց յանկուցին, եւ էֆէնտին ալ օր մը  
կանչեց ձանիկ Ամիրան, եւ առանց պատ-  
ճառանաց սկսաւ յոտին կեցուցած զանի նա-  
խատել եւ յանդիմանել : Զգաց ձանիկ Ամի-  
րայ թէ ուսկից թելազրաւած էր էֆէնտին,  
եւ եղած անարդանաց ալ չկարենալով հան-

գուրժել, ինչ յանցանք ունիմ որ կդատա-  
պարտես զիս, զոչեց : Ահմէտ էֆէնտիին ու-  
զածն ալ այս էր . ոււախի առիթ զաւ այս  
յանդուզն պատասխանէն, եւ Բ. Գուռը  
գանգատ գրեց ձանիկ Ամիրային վրայօք, թէ  
անկիրթ եւ անքազաքավար կերպով իր պո-  
տիւն արհատնարհեց, եւ պէտք է որ աքսորուի  
ի Շումու, որպէս զի բարեկրթութիւն սովորի  
եւ թէ ինչպէս խօսել պէտք է Տէրութեան  
պաշտօնակազաց առջեւ : Արքունի հրովար-  
տակով յանկարծակի աքսորուեցաւ ձանիկ  
Ամիրայ ի Շումու : Այս զէպքն իմացաւ  
Պէզճեան եւ չխոռվեցաւ . բայց հաղիւ թէ  
ամիս մանցած էր, երբ յանկարծ վողերա-  
նոցի վերատեսուչ Ահմէտ էֆէնտին ինկաւ  
իր պատուէն, եւ ձանիկ Ամիրայ վերագար-  
ձաւ աքսորին : Սասանեցան առ հասարակ  
ձանիկ Ամիրոյի բոլոր թշնամիներն, եւ ա-  
մեն օր գողի մէջ էին . եւ գրեթէ ժամ առ  
ժամ կսպասէին իրենց արժանի պատուհանն  
ընդունելու . ըստ որում Պէզճեանի իրատնե-  
րուն անսամստելով, կերպով մը զինքն անար-  
դած գտնուեցան : Բայց Պէզճեան չուղեց  
ձանիկ Ամիրային թշնամիներն ըստ արժան-

ւոյն պատժել . բաւական համարեց որ զառնոնք սասանեցուց եւ իր կարողութիւնն ու ամենամեծ ազգեցութիւնն անոնց յայտնեց :

Պէզճեանի վեհ ոգին որչափ խիստ էր աշխարհիս վայելչութիւններով յզիացած եւ անիրաւութիւններով ճոխացած անձերուն հետ, միշտ աշխարհիս ունայնութիւնն յիշելով, նոյնչափ այլ քաղցր էր աղքատին վրայ . իր այն տայծառ ու փառաւոր վիճակին մէջ անգամ աշխարհիս վայելքներէն համ չառած, ամեն ժամ՝ ինքզինքն Աստուծոյ ամենակարողութեանն յանձնելով, հանգերձեալին մէջ իր կատարեալ մինիթարութիւնը կը պատրաստէր : Հետեւեալ պատմութիւնը պիտի ապացուցանէ մեր ըստածն, որուն մէջ Պէզճեանի վեհանձնութիւնը, խոնարհութիւնն եւ առաքինասէր բարիքը միանգամայն ակն յայտնի կերեւան :

Կիրակի օր մը ժամերգութեան աւարտմանէն յետոյ, Օրիթագիւղի եկեղեցին ելած տուն կգառնար Պէզճեան . ճանապարհին վը-րայ աղքատ եւ գծուծ հանգերձով ծերունի մը տեսաւ . բարեւ տուաւ անոր եւ իր տունը հրաւիրելով, պատուիրեց ծառայներուն որ

առնեն տուն բերեն, եւ ինքն յառաջ անցաւ ու տուն գնաց : Եկաւ ծերունին ալ, եւ երբ սենեակէն ներս կմանէր, ոտք ելաւ Պէզճեան եւ ծերունոյն ձեռքը համբուրեց, եւ քովը հստեցնելով ըստու . հայրիկ, կը յիշես արդեօք այն երկու ապահներն որ երեսիս զարկիր առանց խնայելու : Ապչեցաւ ծերունին, որ Եէնիգաբուցի Զարքը բէցիլ անսուն նաւալվարն էր . եւ գողալով մը կըսէ . Ի՞նչ կըսես Ամրայ, այդ թուչ սոսկալի խօսք է որ իմ վրայօքս կընես : Պէզճեան կկրկնէ . չէ, զրպարտութիւն չէ ըրածս, Զազքը բէիփ, չիս յիշեր որ տղայութեանս ձկնորսութեան ետեւէ էի, եւ տուն կիրակի քու նաւգ կուգայի եւ ձկնորսութեան կուրապէի . անգամ մ'ալ երկուշարթի օր մը չուկաց երթալ չուզեցի, եւ ըստ սովորութեան եկայ նաւգ որ ձուկ օրսամ . զիս անենելուգ պէս բռնեցիր ականջէս, եւ երեսիս երկու ապահկ զարնելով, այսօր կիրակին է որ ձկնորսութեան եկեր ես, չուտով չուկաց գնան եւ ըբելայ որ զքեղ հօս անոնեմ ըսիր . ապահները կերայ, եւ գլխիկոր չուկաց գացի, եւ այդ տուած խրատդ այնչափ ազդեց ինծի

որ այն օրէն սկսաց իմ գործիս պարապիլ եւ  
պաշտօնիս աշալուրջ ըլլալ, ուստի հիմայ  
այս վիճակիս մէջ պարտական եմ քու երախ-  
տիքդ ճանչնալու: Ծերունին աղջութ եամբ  
մտիկ կընէր, հուսկ ուրեմն սիրաը փղձկե-  
ցաւ, եւ Աստուծոյ սքանչելագործութ եանց  
վրայ հիացած, փառք տուաւ Աստուծոյ, որ  
Պէզմի Պօղոսի որդին այն փառքին մէջ ու  
աւետարանսական հեղահոգիութ եան եւ խո-  
նարհութ եան մէջ աեսնելու ինքն արժանի  
եղերէ: Պէզմեան իւր քեռորդիներն ալ կան-  
չելով ծերունւոյն ձեռքն համբուրել տուաւ.  
Ճաշ ըրին եւ ճաշէն յետոյ Պէզմեան հանեց  
300 զրուշ պարգեւեց ծերունւոյն, եւ պա-  
տուիրեց որ ամսէ ամիս գայ նոյնչափ գու-  
մարն ստանայ մինչեւ ցմահ իւր:

Առաքինութիւնը գովեստի կարօտ չէ. այս  
պատմութեան մէջ Պէզմեան գեղեցիկ օրի-  
նակ կուտայ այն հարուստներուն՝ որոնք աշ-  
խարհիս վաղանցիկ փառքով ճոխացած, եւ  
իրենց տկար մարդ մըլլանին մոռցած են.  
եւ որչափ բարձրանան, այնչափ փառօք կը  
լամայ աչքերնին, եւ բուրսովին կմոռնան  
իրենց տկար արարած լինեն, եւ աշխարհիս

ժամանակաւոր վայելքներուն մէջ յարգա-  
ցած, յաւիտենական աշխարհին մշտնջենաւոր  
վայելքներն զգալէ հեռի էին:

Արքունի վառօդապետ մեծանամբաւ Տատ-  
եան Սիմէօն Ամիրան 1842 մարտ 42 ին վախ-  
ճանեցաւ եւ մեծանանդէս յուղարկաւ որու-  
թեամբ թաղուեցաւ ի Պէչիկթաշ:

Նոյն տարւոյն մէջ վախճանեցաւ նաև  
արքունի ճարտարապետ բարեպաշտօն Պալ-  
եան Գրիգոր Ամիրան, եւ մեծաշուք հան-  
դիսիւ թաղուեցաւ յիւսկիւտար:

Այս երկու բազմերախատ ամրացները Հա-  
յոց ազգին երեւելի պարծանքն էին, թէ  
իրենց հաւատարիմ ծառայութեամբն եւ վար-  
կովն տուածի Բ. Գրան, եւ թէ ազգիս վրայ  
ունեցած բազմաթիւ երախտիքներն էին:

Արքունի վառօդապետութեան եւ ճար-  
տարապետութեան պաշտօնները հանգուց-  
եալ բարեյիշատակ Ամիրայից հանճարոյն եւ  
գործունէութեան սեպհականուած ըլլալով,  
անոնց վախճանէն ետքը, հարկաւ նոյն պաշ-  
տօնները գարձեալ անոնց որդւոցը պիսի  
սեպհականուէին: Բայց շատեր եղան եւ  
մանաւանդ օտարազգիք, որ ընծայներու եւ

կաշառքի միջոցաւ մեծ ճիզ թափեցին արքունական այս երկու պաշտօնները գրաւելու, չնորհիւ մեծ սպարապետ Խիւրէվ փաշայի եւ ուրիշ նախարարաց, որ եթէ այս լինէր, յայտնի կերեւար թէ որչափ լիւաս եւ ցաւ պիտի պատճառէր մեր աղդին :

Սակայն Պէզնեան այս մասին ալ իր արիւ ութիւնն ու աղքասիրութիւնը ցուցուց : Աւ ձագարեց եւ իրեն կանչեց Սիմէօն Ամիրայի որդին Պօլոս եւ ասոր հօրեղբայրն Յովիաննէս Տատեան, եւ զանոնք երկուքն ալ Սուլթանին ներկայացնելով, ինզրեց որ հանգուցեալ Սիմէօն հաւատարիմ ծառային վառօդապետութեան պաշտօնն անոր որդւոյն եւ եղբօրն յանձնելու չնորհն ընէ : Եւ Սուլթանին հրամանաւու յատուկ հրովարտակով Պօլոս Այթաէքանօյի վառօդարանին, եւ անոր հօրեղբայրն Յովիաննէս՝ Ազատլիյի վառօդարանին վառօդապետ կարգեցան :

Պէզնեան նոյնապէս ձարտարապետ Գրիգոր Ամիրայի որդին կարապետը ներկայացոյց Սուլթանին, որ իւր բարձր հրովարտակովը դայն եւս ձարտարապետ կարգեց արքունի շինուածոց, նմա օգնական տալով՝ քեռայրն Յով-

հաննէս Աէրվէրեան, որ աղքասէր, ուսումնասէր եւ բարեպաշտ անձ մ'էր :

Ուրախացան ճարտարապետ եւ վառօդապետ ամիրայից գերդաստաներն, եւ իրենց հետ բոլոր ազգն : ըստ որում այն երկու գերդաստանները հաւատարիմ ծառայք էին Սուլթանին եւ բարեսէր խնամարկուք : Վառօդապակետ Պօլոս եւ Յովիաննէս Ամիրանները, նոյնապէս ճարտարապետ կարապետ Ամիրան ժառանգելով իրենց ծնողաց պաշտօններն, օր ըստ օրէ սկսան սպայծառանալ, յառաջադիմել եւ օգտակար ըլլալ թէ բարեխնամ կառարութեան եւ թէ իրենց սիրելի Ազգին :

Պէզնեան այսպէս Ազգին երկու երեւելի գերդաստանները վասնգէ աղատելով՝ կանգուն պահեց, եւ զանոնք Ազգին պարծանքն եւ միսիթարութիւնն ըլլալէ չդադարեցոյց : Պէզնեան Ազգին աղքատ եւ կարեկցութեան գթոյ եւ խնամաց արժանի ընտանիքներն՝ որոնք գործել ոչ կարէին, եւ մուրանալ ամենչէին, գոնէ ամսական նպաստով մը միսիթարել չէր զլանար, ասոր համար ալ ժողով գումարեց Ազգային Պատրիարքարանի մէջ, եւ խորհուրդի կանչելով Հայոց բոլոր իշխան-

ներն, արհեստաւորաց գլխաւորներն, եւ յորդորեց զանոնք օգնութեան ձեռք կարկառելու անանկ աղքատաց վրայ: Եւ օրինակով մը աւելի զգայուն ըրաւ իր յորդորն: ըստ թէ «ամառուան երկար օր մը առառւընէ մինչեւ երեկոյ անօթի մնացած ունիմ, վասն զի փող մը անգամ չունէի, որ հաց մը զընելով՝ ուտէի, այս բանս արդի վիճակիս մէջ բոլորովին սուտ եւ երազ կթուի ինձ: Հիմա իմ քսակիս մէջ 4-5 գահեկան ունիմ, բայց գիտցէք եղբայրներ, որ այս սուտ եւ երազ է, վասն զի այսօր կայ, սակայն կարելի է որ վաղը ըլլայ, կարելի է որ գարձեալ մէկ փողի մը կարօտ ըլլամ: Եւ ասոր տարակոյս չկայ, վասն զի շատ օրինակներ ունինք մեր աչաց առջեւ: Ուրեմն պէտք չէ որ մեր հարսաւութեան ապաւինինք, կրնայ ըլլալ որ մէկ ժամու մէջ բոլոր ունեցածնիս կորանցնենք. ուժափ պէտք է գիտնալ որ մեր ունեցածն Աստուծոյ պարգևն է, ուրեմն Աստուծ կկամի որ մենք մեր վայելքներով յղիացած աւեն, աւուր հացի կարօտ աղքատները մոռնանք, եւ մենք որ այսօր կարող վիճակի մէջ ենք, անկարող անձերը ինսամարկել չփու-

թանք: Եթէ կհաւատանք որ աշխարհի ճուխութիւններն ու փառքը վաղանցիկ, եւ գիւրափոփոխ են, պէտք չէ որ անոնց վըստահինք, այլ Աստուծոյ գթութեանը վրայ մեր յոյսը զրած, անոր ողորմութեան համար գոհանալով՝ մեր ձեռքէն եկած օգնութիւնն ընենք կարօտելոց, գուցէ օր մ'ալ մենք այն կարօտելոց կարգն այնինք, եւ ուրիշէն նոյն օգնութիւնը տեսնելու եւ սպասելու կարօտ ըլլանք:»

Պէտքնեանի լոկ ներկայութիւնն, եւ գործի մը առաջնորդ ըլլալը բաւական էին ասանկ ու ասոր նման շատ երեւելի գործեր յառաջ տանելու. սակայն այնալիսի բարեպաշտական գործի մը ձեռնարկութեանը համար երբ յորդոր ալ մատոյց, նախկին կարօտ եւ նոյն միջոցին անկարօտ վիճակին մէջ զգացածն ամենուն առջեւ զբաւ, անտարակուսելի եւ հարկ էր որ բոլոր ներկայ եղողներն իր խօսքին պիտի հետեւին:

Ուստի քննիչներ սահմանուեցան Պօլոյ իւրաքանչիւր թաղերու համար, որպէս զի ողորմութեան արժանի կարօտեալները քննըւին եւ արձանագրուին:

Քննութիւններն ու արձանագրութիւններն եղան, եւ երկու կարգի բաժնուեցան կարօտեալները. մէկ մասն անոնք՝ որ աւուր հացի կարօտ էին, եւ միւս մասն անոնք՝ որ թէպէտ աւուր հացը հայթայթել կրնային, սակայն հանդերձէ եւ ուրիշ ալիսոյըներէ զրկուած էին:

Յաջորդ շարթուն վերստին գումարեցաւ ժողովն եւ որոշուեցաւ առաջին կարգի կարօտելոց համար ամսէ ամիս հինգական (1) դահնեկան տալ մարդ գլուխ. եւ երկրորդ կարգի կարօտելոց համար Ծնունդի եւ Զատկի օրերու մէջ մարդ գլուխ տասնեւհինգական դահնեկան տալ: Ասոր համար դնանկաց առառուկ մը սահմանուեցաւ Պատրիարքարանի մէջ, եւ պէտք եղած գանձապետն ու համարակաները կարգուեցան: Ամեն մէկ ար-

1. Այս ամսական նուերները նոյն ժամանակի աժնութեանը նոյելով մեծ բաներ էին, ինչպւս որ բիւրաւոր շրթունք կօրհնէին այս ողբարձութեան մնառուին հաստատութեանը պատճառ եղողն. երթարօվ այս ծական դրուշի նուերն ալ ժամանակին սղութեանը հետ բարձրացաւ, մինչեւ բոլորովին վերցուեցաւ հիմայ:

հեստաւորներէ ալ տարեկան տուրքեր սահմանուեցան, իւրաքանչիւրէն՝ իր կարողութեան չափովն: Խոքը Պէզմեան տասը հազար դահնեկան գրուեցաւ եւ նոյն ժամուն բերել տուաւ, իրեն հետեւեցան: ուրիշներ ալ: Որոշուեցաւ որ ուրիշ տեղերու եւ զիւղերու աղքատներն ալ իւրաքանչիւրն իւր զիւղին բնակիչներէն խնամարկուի, եւ եթէ պակսելու ըլլայ արուելիք ամսական ողորմութիւնը, պակսածը Տնանկաց մնառուկի գանձապետէն առնուի, անոնց եկեղեցւոյն վերատեսչին ստորագրութեամբը: Պէզմեանի պահուած էր ուրիշ նշանաւոր մեծագործութիւն մ'ալ, ոչ միայն Հայոց, այլ եւ Յունաց եւ Հրէից համար անդամ:

Թահիր Եֆէնտի անուն նախարար մը Եվրոպ նաշխի անուանեցաւ 1832ին. ասիկա Սուլթանին հաճութեամբն ուղեց հպատակ Ազգաց՝ Եկեղեցեաց, Աթոռոց եւ Վանիորէից Եկամուաներն արքունի գանձը գրաւել, ուստի հրաման խրկեց Հայոց, Յունաց եւ Հրէից, որ իւրաքանչիւրն իր Եկեղեցեաց, Աթոռոց, Վանիորէից, Հիւանդանոցաց Եկամուաներուն տումարն Եվքափ Խրկել փութայ:

Քոլոր հպատակ ազգերը ցաւեցան այս լրոյն  
վրայ եւ ամենքն ալ այս ազետէն ազատելու  
տկնկալութիւննին մի միայն Հայոց Աղթին  
վրայ դրած էին, յուսալով որ Պէզճեանի հը-  
զօր ազգեցութեամբն այս ազետին առաջըն  
առնուիր, Պէզճեան որ կզգար այս անիրա-  
ւութեան ցաւալի հետեւանդները, քանի մը  
օրէն արքունի ողալատը գնաց, եւ մաքուր  
կանթեղ մը ձեռքն առած սրահին մէջ Սուլ-  
թանին սենեակին քով կանգնեցաւ աչքը  
կանթեղին վրայ: Այն միջոցին Սուլթանը  
գուրս կելնէ սենեակէն, եւ Պէզճեանը տես-  
նելով, կհարցնէ անոր թէ ինչ է ձեռքինն:  
Երկրպագութիւն կընէ Պէզճեան եւ կըսէ:  
Տէր արքայ, սուրբն Յիսուս եւ սրբունի մայր  
նորա Մարիամ, իրենց եկեղեցւոյն մէջ վա-  
ռելու իւղ չունենալով, այս կանթեղին առ  
մեծազօր Տէրութիւն Զեր դրկեցին, եւ իւղ  
կիսնդրեն Զեր Վեհափառութենէն:

Սուլթանը զայս լսելով ետ դարձուց իր  
նախկին հրամանն, եւ Յ. Գուռը հրաման  
զրկեց որ կայսերական հրովարտակ տրուի  
ի հաստատութիւն ամենայն եկեղեցեաց, վա-  
նօրէից հպատակ ազգաց, ինչպէս որ մինչեւ

այն ատեն էր, այնպէս մնայ միշտ եւ անփո-  
փոխ: Հրովարտակն եկաւ նաեւ մեր ազգային  
Պատրիարքարանը մեծ ժողով եղաւ եւ կարա-  
պետ Եպիսկոպոսն Եկեղեցւոյ բեմն ենելով  
սքանչելի ատենաբանութիւն մը ըրաւ, բնա-  
բան դնելով Սաղմոսին սա խօսքը, թէ չ  
Տեառնէ եղև այս, և է սահնէլի առաջի աշա-  
քբոց: մեծ ուրախութեամբ բարեմազթու-  
թիւններ ըրաւ վասն կենաց Սուլթանին եւ  
բարգաւաճման կայսրութեան Նորին, եւ  
վասն կենաց Պէզճեանի ազգային անզուգա-  
կան Բարերարի, որ ոչ միայն իր Ազգին սիւն  
ամրութեան եւ ապաւինի էր, այլ բոլոր  
հպատակ ազգաց իսկ. որով եւ աննման պար-  
ծանը Աղզիս եւ ըսուր ազգաց առջեւ:

Պէզճեան իր գթուա եւ բարեսիրտ բնաւո-  
րութեան հետ բարկացող էր նաեւ. բայց իր  
զայրոյթն անցնելէն վերջը փութով կզղջար,  
եւ Կթէ սպակութիւն մը ալ գործէր իր բար-  
կութեան միջոցին, զայն ջնջելու համար պէտք  
եղածն իր հանդարտութեան միջոցին անօրի-  
նել կիութար, եւ վերաւորուած սիրտեր կթէ  
ըլլային, բուժել եւ միմիթորել չէր վարանէր և  
Հետեւեալ դէպքին մէջ ընթերցողը պիտի

դատէ թէ Պէղճեան իր կենացը մէջ ինչ անւ ջնջելի արտա մը պիտի թողուր իր անուան եւ բարեսրտութեանն, եթէ շուտով չխութար ըԱլիքին առաջն առնելու, իր ազգու եւ հզօր ձեռնհասութեամբը :

Պէղճեան՝ ինչպէս իր կենաց բովանդակ ընթացքին մէջ երեւեցաւ, բարեպաշտ էր յոյժ, զբեթէ ամնն օր յԵկեղեցի կյանախէր, եւ գմայլմամբ կյափշտակուէր Աստուածային սըրբազմն պաշտամանց, արարողութեանց եւ մանաւանդ քաղցրանուագ երդոց :

Որչափ քաղցրածայն դպիրը որ կգտնուէին Մայրաքաղաքին մէջ, զրեթէ անոնց ամենքն ալ կիւրակէ օրերն Օրթա գիւղի Եկեղեցին կուգային, գիտնալով Պէղճեան Ամիրային հոգեսէր եւ բարեպաշտ բնաւորութիւնն, որմէ կվարձարուէին եւ կմէծարուէին միշտ :

Մեր մէջ սովորութիւն եղած է, որ եկեղեցւոյ դասին մէջ, ուր միայն քահանայք, դպիրը եւ եկեղեցւոյ պաշտօնեայք պէտք է կենան, աշխարհական երեւելի անձեր ալ կերթան կկանգնին. անոնց նայելով շատ անգամ ժողովուրդն ալ հսն կխոնի, որով նեղութիւն եւ դժուարութիւն կուտան թէ քա-

հանայից, թէ դպրաց եւ թէ եկեղեցական ուժը պաշտօնէից իրենց սրաշտամունքը կատարելու մասին։ Պէղճեան այս անկարգութիւնը նկատելով խորհուրդ տուաւ Եկեղեցւոյ քարոզիչ վարդապետին, որ ազգու ծանուցմամբ արգելք գնէ, որպէս զի ժողովուրդը դասը շխոնի, եւ միանգամայն փակել տուաւ պահարանին զոներն ալ՝ որ ժողովրդոց զիւրութիւն չըլլայ դասը մտնելու :

Սոյն ժամանակներս (1832) երեւելի էր Հայոց մէջ Մագսուտ Ամիրայ, որ Սուլթանին ներքին քարտուղարին սեղանաւորն էր, եւ անոր շատ սիրելին, որուն միջոցաւ Տէրութեան բոլոր բարձր աստիճան անձանց ծանօթացած էր, մինչեւ անդամ Սուլթանին լսկ։ Ասիկայ սովորութիւն ունէր դասը քահանայից քով կանգնելու : Կիրակի օր մը Ետեղեցի եկաւ, եւ պահարանին դուռը փակուած գտնելով, զայրացաւ եւ բաղվեց զուուն, որ բահան։ Ներսէն ըսուեցաւ թէ այս դրան բացուին արգիլուած է, որպէս զի ժողովրդէն եւ ոչ մէկը կարող չըլլայ ներս մըտնելու։ Մագսուտ Ամիրայ այս պատասխանին կրայ իտովուեցաւ, վասն զի իր պատւոյն

կրոգէր եւ ասի իրեն անարգանք մը սեպեց.  
ուստի սրտմանցաւ, կանչել տուաւ եկեղեց-  
ւոյն աւոգերեց Տ. Գալուստ քահանային, եւ  
այն արգելքը զնողն անարգելով, հրաման  
ըրաւ ինքնալ որ բացովի դուռը:

Պահարանին դուռը բացուեցաւ, ներս ըլ-  
տաւ Մագսուտ Ամիրայ եւ իր հետն եղող-  
ներն, եւ անցոն ներսը բացմեցան:

Պէտքեան լսեց դուրսն եղած խօսքերն,  
եւ տեսուտ Մագսուտ Ամիրային դասն անց-  
նիը լոեց, բայց չուզեց որ անառափիթ թո-  
զու այս յանդգնութիւնը:

Սուլթանին ներքին քարտուզարն, որուն  
սեղանաւոր էր Մագսուտ, խօստ առաջ եւ  
անագորոյն անձ մ'էր, նաւեր ունէր, եւ  
Քումիլի եւ Անատօնու իւր գօրութիւնը տա-  
րածած, ամեն կողմէ կիեզեքէր ժողովուրդն,  
ամենէն ոչխար, կող եւ ուրիշ միրգ աման  
գնոլ կժողվէր, եւ ինք ծանր եւ սուզ գնոլ  
կվաճռէր: Ասանկով շատ հարստացաւ, եւ  
Սուլթանին ալ սիրելի ըլլալով, Տէրութեան  
բոլոր պաշտօնակալաց հրամայել սկսու:

Այս աստիճանի բարձրացող, յաջ եւ յահ-  
եակ չնայող պաշտօնակալի մը վախճանն ալ

իմաստ մօտալրուտ սեպու ելու է: Եատ չան-  
ցաւ Տէրութեան աւագանին առիթ գտաւ,  
եւ երբ Եղիպատոսի փօխարքայ Մէհմէտ Ալի  
փաշային դէմ պատերազմ հրամարակուեցաւ,  
պատերազմի երթալու որոշեալ Ազա Հիւ-  
մէյին փաշային միջոցաւ, քարտուզարին վը-  
րայօք գանգատանաց զիր հասույցին առ  
Սուլթանն: իրը այն թէ, քարտուզարն իր  
ագահաւթեամբն Անատօնույի բնակիչները  
կեղեցած, եւ զամենքն յետին թշուառու-  
թեան ու աղքատութեան մէջ թողած ըլլա-  
լով, բոլոր ժողովուրդը պարտութեցուցած  
արին արցունք թափելու, եւ երկինք ու  
երկիր իրենց աղազակներով թնդացնելու:

Սուլթանը կարդալով զիրը, զայրացաւ եւ  
անմիջակէս հրաման ըրաւ որ քարտուզարը  
զուրս ենէ պալատէն: Եւ այսպէս Մագսուտ  
Ամիրային ապաւէնն ու սիւնը կործանեցաւ:

Պէտքեան այս գէպքէն առիթ գտաւ, եւ  
ուզեց որ Մագսուտ ալ մի եւ նոյն փորձով  
խրատուի, եւ հասկնայ թէ աշխարհիս փա-  
ռաց եւ մեծութեան վատահութիւն չըլլար:  
Ուստի երբ Սուլթանին իմացուց թէ քար-  
տուզարին սեղանաւորն եւ սիրելին Մագ-

սուտ անունով մէկն է, յայնժամ հրաման ը-  
րաւ Սուլթանն եւ Մագսուտ բանտարկուե-  
ցաւ փողերանոցին մէջ։ Անոր հետ բանտար-  
կուեցան նաեւ ձանիկ եւ Խնդիր Ա.միրայ-  
ներն, որոնք անպարտ էին։ Բայց Մագսու-  
տի հետ ընկերութիւն ունենալով, իրենք եւս  
պատճուեցան անոր հետ։ Ասոնց երեքին ալ  
սենեակները կնքուեցան, եւ արկդներն ու  
հաշուետումարներն յանձնուեցան փողերա-  
նոցին վերատեսուչ Նախիդ է Փէնտիլն։ Ա-  
սիկա ալ պատեհութիւն գտաւ, եւ Սուլ-  
թանին այնքան մեղապարտ ներկայացուց  
բանտարկեալներն, որ անոնց գլխապարտու-  
թեան վտանգն ստուգութիւն եւ հաստա-  
տութիւն գտնելու վրայ էր։

Զգաց Պէզճեան թէ բանտարկելոց վիճակը  
վտանգաւոր է, ի խոր խոցեցաւ սիրտ իւր,  
եւս առաւել խռովեցաւ մահաւանդ, երբ  
լսեց թէ բանտարկեալներն Ամիչէ մէկի Ոար-  
դիս աղային միջոցաւ քահանաց մը խընդ-  
րեր են մահուան պատաստութիւն տեսնելու  
համար։ Պէզճեան՝ բանտարկեալները գլխա-  
տելու համար սահմանուած կիրակի լուսնա-  
լու դիշերը մինչեւ առաւօտ աղօթեց, եւ

խիստ կանուխ եկեղեցի իջաւ, Տ. Գալուստ  
Հօր խոստովանեցաւ, եւ մեծաւ զղջմամբ  
հաղորդուելով Փրիստոսի Ս. մարմնոյ եւ ար-  
եան, եւ առանց սպասելու Ս. Պատարագին  
եւ Ժամերգութեան աւարտմանն, ըստ Տ.  
Գալուստ Հօր։ «Ահա ևս աւ կերպամ կամ բան-  
դարկի անեցան հետ մեռնելու, կամ անոնց հետ  
աղջուած ողջաճ վլրադառնաւլու։ ողջիւ ընէտ,  
Տէր ողջիւ ընէտ որ իմ աղջանուած լսէլ ընէտ  
Ասուլիսնին»։ Դուրս ելու եկեղեցին եւ ուղ-  
ղակի պալատը գնաց։ Սուլթանը մեծ սրահը  
մտած ատեն տեսաւ Պէզճեանն, եւ զարմա-  
նալով նոյն օրն այնչափ կանուխ գալուն  
պատճառը ճարցուց։ Պէզճեանն առանց վայր-  
կեան մը վարանելու Սուլթանին առջեւ զե-  
տին ինկաւ եւ լալազին պաղասանօջ ըստ։  
«Տէր իմ արքայ, սա երկուքէն մէկը կլուզուգ-  
րեմ Զեր Վ. Եհանիանութենէն, Կամ բանտար-  
կեալներուն աղատութիւնն եւ կամ իմ մահս  
անոնց հետ։

Սուլթանը ճարցուց, թէ Յարութիւն ։ Բնչ  
պատճառէ չարքեալ բարեխօսութիւն կընես,  
երբ զու ինքդ իսկ գանգատեցար անոնց  
վրայ։ Կրկնեց Պէզճեան։ ոլ Յարքայ, անոնց

ընտանիքաց եւ զաւակաց աղիողորմ գոռումն  
ու գոչումն եւ ողբը բոլոր գիշերս գղրդե-  
ցին Երկինքն ու Երկիրը, լեռներն ու ծավա-  
րձագանք կուտային անոնց պաղատանաց  
ձայններն, եւ ոչ վայրկեան մը կրցայ հանգիստ  
առնուլ անանց պաղակէն, ով Արքայ, ծաւ-  
ռաներդ ըստ մարդկութեան կամալին, բայց  
Քադաւորները կզիջանին եւ անօնց տկարու-  
թեանը ներողամիտ կը լին :

Սուլթանին գութը շարժեցաւ, եւ ըստ  
խնդրոյ Պէզճեանի հրամանագիր խրկեց Բ.  
Դուռն, որ բանտարկեալներն աղատուին եւ  
թող արուին իրենց տանն երթալու :

Երկրպագութիւն ըրաւ Պէզճեան վեհափառ  
Սուլթանին եւ արտասուալից ցնծութեամբ  
գարձու իր տունն, եւ ծովու վրայ նայող  
պատուհանէն անդագար կդիմէր, որպէս զի  
տեմնէր աղատելոց նաւուկն, որ իր տանն  
առջեւէն պիտի անցնէր։ Կէս օր եղաւ, եւ  
երբ չերեւցաւ եւ ոչ մէկը, կասկածել սկսաւ  
Պէզճեան թէ չըլլայ որ Հրամանագիրը չհա-  
սած սղաննութիւնն ի գործ դրուած ըլլայ-  
ռւստի կանչեց իր սով սաւոր թէլի Պ. Յար-  
րութիւնն, եւ պատուիրեց անոր որ շուտով

փողերանոց երթայ, եւ անոնց ուշանալուն  
պատճանն իմանայ։ Ապասաւորը գեռ նաւակ  
չէր նատեր, եւ ահա ձանիկ Ամիրայ իր նա-  
ւակով եկաւ իր ծովեղերեայ տունն ելաւ,  
եւ իր ընտանեաց ազելութիւն չըրած, ան-  
ցաւ եկաւ Պէզճեան Ամիրային տունն։

Իմաց տուին Պէզճեանի թէ ձանիկ Ամի-  
րան կուգայ. ոտքի ելաւ, գնաց սրահին  
գուան, ընդգրկեցին զիրար, եւ Պէզճեան  
ամենէն բարձր տեղը բազմեցուց զինքն, որ  
մահուան վտանգէն աղատած, եւ այլայլմէ  
եղած, չկրնալով Պէզճեանի այս մեծ բարե-  
րարութեան վրայ ինչպէս չնորհակալ ըլլալը  
գիտնալ, սկսաւ լոլ գառնապէս :

Մի եւ նոյն գգացմամբ լցուեցաւ Պէզճեանի  
սիրտն ալ, Քիչ մը ետքն եկաւ Մագսուտ Ա-  
միրայ. սինեակէն ներս մտաւ եւ մօտեցաւ  
Պէզճեանի ձեռքն համբուրելու. Պէզճեան  
ոտքի ելաւ, արառում հայեցուածքով մը անոր  
երեսը նայեցաւ, եւ ձեռքէն բոնեց եւ նըս-  
տեցուց ըսկով. «Աստուած աղաշխարու-  
թիւն համարէ. ասոնք աշխարհիս փորձու-  
թիւններն են, որոնցմով պէտք է զգաստա-  
նանք, եւ զիտնանք թէ մարդ մահկանացու

հնք, եւ վտանգ ու աղէտ անպակաս հն  
մեզի համար։ Եղայլներս, կրկնեց, թէ որ  
հարկ ըլլայ Տէրութեան պաշտօնակալի մը  
առջեւ ելնելու, ձեռք ձեռքի վրայ դրած,  
ահով ու գողով կմտնենք անոր քով, եւ խո-  
նարհութեամբ երկրպագութիւն կրնեմք ու  
անոր հրամաններն ի գործ կրնենք։ միթէ  
բարձրեալն Ասուած անոնցմէ ստորին է,  
որ կիրակի օրերն Եկեղեցւոյ գոները ձիերով  
եւ կառքերով կլեցնենք, եւ չենք թողուր  
որ ժողովուրդը հանդիսաւ Եկեղեցի մտնէ ու  
ելնէ։ ամբարտաւանութեամբ կմտնենք յԵկե-  
ղեցի, եւ ժողովրդեան կարգը կննալը փոք-  
րողութիւն համարելով, կանցինք քահա-  
նայներուն գասն։ ահա ասոնց համար է որ  
այսպիսի փորձութիւններու մէջ կիյանք»։  
Այսպէս բաւական յուգորեցն ու միթա-  
րելէն զինի, ոտք ելաւ ու հրամցուց որ ի-  
րենց առւնն երթան, ուր իրենց ընտանիքը  
կարօտով կապասէին զիրենք ահմանելու։ Եւ  
զիրար ողջաւնելով մեկնեցան, եւ նոյն օրը  
մեծ ուրախութեան օր եղաւ թէ անոնց  
ընտանիք եւ թէ համօրէն Ազգիս։

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆՔ ՊԵԶՃԵՍԱՆԻ

Սուլթանը 1834ին Զանագ-գալէ գնաց նե-  
ղուցին բերդերը տեսնելու համար, հետո  
տարաւ նաև Պէզճեանը։ Զանագ-գալէ ցիք  
պատեհութիւն գտան խնդրելու Պէզճեանէն,  
որ Հայոց Եկեղեցւոյ շրջապատ մը շինուի,  
ըստ որում Եկեղեցին ճանապարհի վրայ ըլ-  
լալով, անցորդներէն շատ կնեղուէր։ Պէզ-  
ճեան առանց ժամանակ անցնելու, իսկոյն  
կատարել տուու անոնց խնդիրն, եւ Եկեղե-  
ցին շուտով մը շրջափակեց ծախքն իւր քը-  
սակէն ընելուի։

Աէլիազօլուի Եկեղեցանք, լսելով Զանագ-գա-  
լէ եկան, եւ նախ չնորհակալութիւն մա-  
տոցին Պէզճեանի, այն բարեաց համար, որ  
ինք տարի մը յառաջ Աէլիազօլուի Եկեղեցւոյն  
նորոգ շինութեան հրամանն ստացած էր Բ.  
Գոնէն։ յետոյ շինութեան ծախուց հաշիւը  
մերկայացուցին Պէզճեանի եւ նա սիրով հա-  
տոյց տասը հաղար դահեկան, որ շինութե-

նէն մնացած պարտքն էր, ուրախութեամբ դանոնք արձկեց:

Սուլթանն եւաւ Զանագ-գալէն եւ զնաց յշտիրնէ . հետին էր նաև Պէղճեան , չոն ալ եկեղեցւոյն պարտուց ցուցակը ներկայացուեցաւ Պէղճեանի: Փողովի կանչեց տեղւոյն բոլոր երեւելիներն եւ Առաջնորդ Մեսրպակ Արքեպիսկոպոսն՝ ի տուն Պարտիզպանեան կարտագետ աղայի, եւ հոն քննելով եկեղեցւոյն շինութեան հաշին, եւ մնացած պարտուցը համար բաժանորդագրութիւն մը բանալով, նուիս ինքը մեծ գումար մը զբառեցաւ, որուն հետեւեցան տեղեցյն Առաջնորդն եւ բոլոր ժողովականք եւ այսպիսիս եղած սարտքէն աւելի եղաւ հանգանակութիւնն, յետոյ իր գրուած գումարը հոն բերել տուաւ եւ ինգրեց Առաջնորդէն եւ միւսաներէն որ իրենց գրուած գումարներն ալ անմիջապէս բերել տան. Պէղճեանի առաջարկն ամիջապէս կատարուեցաւ: Ուստի պարտաւէրները կանչել տուաւ, եւ անոնց պահանջքն իր ներկայութեանը վճարել տալով՝ անոնց ձեռքի պարտամուրհակները պատռել տուաւ: Բոլոր ժողովեաներն օրհնու-

թեամբ, դուլխատով եւ բարեմազթութեամբ բաժանուեցան իրարմէ: Երկար ժամանակ մտատանջութեան առարկայ եղած բան մը, երբ անսկնունելի զօրութեամբ անմիջապէս ի գույքի կանուել, հարկաւ մտատանջութիւնն կրողներուն համար մեծ շնորհակալութեան տեղի կուտայ. թէպէտ եւ գործն ի գլուխ հանողներն իրենք են, բայց զանոնք մէկմէկու քով բերող, խոստացածնին անմիջապէս վճարել տուող զօրութիւն մը պէտք էր ու ան ալ Պէղճեան եղաւ իւր բարի օրինակովն. Ետիդունէ եկան Մալղարացի Հայեր, եւ Պէղճեանին ուղերսազիր տուին, որով կծանուցանեին թէ եկեղեցւոյն սպարտքն այնքան ծանրացած, եւ պարտատէրներն ալ այնքան անգիտացած են, որ եթէ քիչ ժամանակէ չփառուի, եկեղեցին հարկաւ պիտի փակուի: Պէղճեան տուաւ պարտքն եւ պատուեց մուրհակներն, եւ ուրախութեամբ տեղերնին գարձուց իրեն դիմող Մալղարացիներն, եւ ինք ալ Սուլթանին հետ Պօլիս վերադարձաւ: Պէղճեան՝ ազգային երկպառակութեան առթիւ աքսորուեցաւ, եւ հաղիւ տեւեց մէկ տարի եւ վերադարձաւ 1823ին, նախ

եւ առաջ ձեզի Հեմայքանի սեղանսաւորութեան պաշտօնն ստացաւ : Հմագ վեց ամիս ետքը վերստին փողերանոցի տեսուչ կարգուեցաւ , եւ օր օրի փառօք եւ պատուով կյառաջադիմէր . եւ Սուլթան Մահմուտ Բ. հզօր ինքնակալին ալ սիրելի ըլլալով , օր օրի իշխանութեամբ կծոխանար , եւ առանց կասելու բարեգործութենէ , անընդհատ աղքատին եւ տառապելոյն գթութեան ձեռք կկարկառէր :

Պէզճեան իր անմիտ բարեգործութեանց միջոցին չէր մոռցած նաեւ հաստատուն բարիք եւ իր անուան մշտնջենաւոր փառք եւ յիշատակ ըլլալիք ձեռնարկութիւններն : Եկեղեցիներ շինեց կամ Պորոգեց . զանոնք ընափիր զարդերով լցուց ու գեղեցկացուց , աղքատները կերակրելէ , տնանկները միխթարելէ չկասեցաւ , եւ անոնց համար մշտնջենաւոր ողորմութեան մնաւուկ մը հաստատեց . այսու ամենայնիւ չմոռցաւ նաեւ դպրոցներն եւ անոնց կարեւորութիւնը . քաջ գիտնալով որ եկեղեցեաց պայծառութիւնը դպրոցներէն կախումն ունի , ինչպէս նաեւ աղքատաց թուոյն օր քան գօր նուազումը

դաստիարակութիւններն կտկի . ուստի անմիջապէս կգործադրէր՝ ինչ որ իր ժամանակին պէտքն ու պարագայները կներէին , եւ ինչ որ իր բնական լոյն ու համեմարն իրեն կառաջնարդէին :

Պէզճեան որ բազմաթիւ մեծագործութիւններով անուանի կհանդիսանար , իրեն պահուած էր նաեւ այնպիսի մեծագործութիւնն մ'ալ , որ ազգին համար մեծ բարեբազդութիւն մ'էր . այն է Ս. Երուսաղէմի մէջ Ս. գերեզմանին վրայ մեր Ազգին քահանայից Ս. պատարագ մատուցանելու արտօնութիւնն ատանայն :

Պէզճեան Հելլինացւոց դէմ Բ. Դրան պատերազմ հրատարակելը պատեհ առիթ համարելով , ազերսապիր մը պատրաստեց ու բուր Ազգին մեծամեծաց ստորագրել տալով պահեց , որն որ Սուլթանին մէկ ուրախ ժամանակին մէջ տուաւ անոր : Եւ Սուլթանը հրաման ըրաւ որ Խաթթի Հիւմայուն տրուի , որպէս զի Հայերն ալ Յունաց եւ Լատինացւոց հետ ամեն օր Ս. Պատարագ մատուցանեն Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ : Հրովարտակը խրկուեցաւ յԱզգային Պատրիարք-

բանն, եւ նախ ժողովի մէջ կարգացուեցաւ  
եւ ապա Մայրաքաղաքիս բռուր եկեղեցեցաց  
եւ բոլոր գաւառաց ծանուցուեցաւ մեծաւ  
զօր Տէրութենէն առնուած այս նոր արտա-  
նութիւնն, եւ այն օր ամեն Հայ առ հասա-  
րակ ուրախութեան տօն կատարեցին:

Պէզճեանի դթասէր եւ բարեսէր ողին այնշ-  
չափ մեծ համբաւ ստացած էր, որ ամեն կողմէ եւ ամեն կարգէ կարօտեալնէր իրեն  
կդիմէին, եւ ալարապ չէին դառնար. եւ  
այսպէս Պէզճեան առանց բարեգործութեան  
օր չէր անցնէր ։ Նատ աղքատներ եւ երիտա-  
սարդներ իրենց յուսահատութեան միջոցին  
մէջ, ոչ միայն ժամանակաւոր մխիթարանաց  
շնորհ մը կստանային Պէզճեանէ, այլ եւ իրենց  
արուեստը մշակելու կամ օր եւ է առեւառոր  
մը բանալու եւ շարունակելի ապրուասնին  
հոգալու հաստատուն դրամագլուխ կընդոււ-  
նէին:

Պէզճեան՝ առասագութ եւ բազմերախտ  
սրտի աէր ըլլալով, մի միայն իր մխիթարու-  
թիւնը բիւրաւոր կարօտեալներու օրհնու-  
թեանց եւ բարի հայցուածոց մէջ կգանէր,  
եւ այն վտանգալից վիճակին մէջ իրեն զօրա-

վիզ աղքատին բարեմաղթութիւններն ունէր,  
որով միշտ պարզերես՝ իր պաշտամանը մէջ,  
յաջողակ՝ իր ծանր եւ բազմակնձիոն ձեռնար-  
կութեան մէջ, եւ անձերբակալ իրեն դէմ  
լորուած որոգայթներուն մէջ կգանուէր, ի  
մեծ նախատինս նախանձու սրտերու:

Պէզճեանի առաջին բարեգործութիւնն եւ-  
զաւ, Գարթալի մէջ, (գիւղ Կ. Պուտոյ Մեծ  
կղզւոյն ոէմ) ուր զբօսանաց համար երթալով,  
եւ տեմնելով զիւղացւոց հիւրասէր բնաւորու-  
թիւնն, ուզեց իր բարեսրտութեանը մէկ յիւ-  
շատակը թողուլ հոն, եւ որպէս զի զիւղաց-  
ւոց ուղածն ըլլայ, հարցուց անոնց թէ ինչ  
բանի պէտք ունին. Խեղճ զիւղացիները մեծ  
ուրախութեամբ իմացուցին թէ՝ զիւղին եկեւ-  
կեցին քայլայելու վրայ է, եւ կարողութիւն  
չունին զայն նորոգելու, եւ թէ զպրոց չու-  
նին, որուն համար իրենց տղաքներն առա-  
ւուեն մինչեւ երեկոյ փողոցներն ասդին ան-  
գին խաղալով ժամանակին ոլարապ կանցնեն:  
Պէզճեան իօստանալով նոյա բաղձանքն յօ-  
ժարութեամբ կատարել, եկաւ Պոլիս եւ  
Տիւղեան Զէլէպիին միջոցաւ Գարթալի եկեւ-  
կեցւոյն նորոգութեան, զպրոցի մը շնուր-

թեան, եւ եկեղեցւոյն բակին մէջ աղբիւր  
մը հաստատելու հրովարտակն ստացած, վե-  
րադարձաւ ի Գարթալ, հետը տանելով նաեւ  
Տէօվէթ Հայ ճարտարապետն, եւ թէ եկեղե-  
ցին, թէ դպրոցն եւ թէ աղբիւրն իր քսակէն  
շինել տուաւ. եւ իր ըրածը հռչակել չուզելով  
Տիւզեանին կողմէն շինել տուած ձեւացաւ:  
Այսպէս յիշատակաց արժանի բարեգործու-  
թեարք մը Գարթալցւոց սիրաը լցոյց եւ նո-  
ցա ուրախութեանն եւ միջթարութեան  
պատճառ եղաւ:

Արքունի նաւարանին մէջ Բ. Դրան կողմանէ  
եկեղեցի մը իւր չորս որմերով եւ տոստա-  
ղով մը միայն շինուած յանձնուեցաւ Ազգիս.  
եւ որովհետեւ անյարմար էր եկեղեցական  
դրից եւ հոգեւոր մատակարարութեան, Պէտ-  
քեան յանձն առաւ զայն իր քսակէն շինել,  
եւ աւարտել տուաւ եւ եկեղեցական ամեն  
կարեւոր սպասներով եւ ահօթներով զար-  
գարեց: Օծման օրը զայն Ս. Յարութիւն ան-  
ուանակոչէլ տուաւ ի փառս Ս. Յարութեան  
Փրկչի Տեառն մերոյ: Եւ ողովհետեւ Եկեղե-  
ցին իրեն սեպհական ժողովուրդ չունի, որ  
քահանայ մը շահելու չափ կարողութիւն

ունենայ, Ս. Աստուածածնայ Մայր Եկեղեց-  
ւոյն 5000 զուրուշ յանձնեց (1000 ոռուպի),  
այն պայմանաւ որ ամսէ ամիս 50 զուրուշ  
շահը արուի Գասլմ-փաշայի Ս. Եկեղեցւոյն  
որպէս զի այն տեղի քահանայք յիշեալ Եկե-  
ղեցւոյ մէջ քահանայագործութիւնը կատա-  
րեն: Այս կարգադրութիւնը Մայր Եկեղեցւոյ  
դիւանին մէջ արձանագրել, եւ Պատրիարքի  
ստորագրութեամբը գաւերացնել տուաւ:

Ասկէ յառաջ 1826 Յուլիս 8ին պատահած  
մեծ հրդեհին, որուն Երկայնութիւնը Պահճէ-  
Գարբույյէն մինչեւ Լանվայ, եւ լայնութիւնն  
Այս-Սօֆիայէն մինչեւ Սուլթան-Պայազիտ  
էր, այրեցան ոչ միայն փայտաշէն շինուած-  
ներն, այլ եւ քարուկիր պահպակներ, մզկիթ-  
ներ, բաղանիքներ, նաեւ Գում-գաբույյի  
Մայր Եկեղեցին, եւ Ազգ. Պատրիաքարանը:  
Մեծ եղաւ Պէտքեանին ձեռնտուութիւնը հըր-  
կիզեալներուն, չատ զրամ տուաւնաեւս Կա-  
րապետ Պատրիաքին, որ ասդին ամսդին ան-  
ձամբ շրջելով արժանաւոր հրկիզեալներու-  
բաշիէ, եւ զամենքն ալ միիթարէ առանց  
տուոզին անունը տալու: Մարդասէրն Պէտ-  
քեան ոչ միայն Հայոց ըրաւ այս բարեգրաւոււ-

թիւնն, այլ եւ Յունաց եւ Տաճկաց իսկ իմամ-  
ներու ձեռօք. ոմանց համար տուն չինել,  
ոմանց բնակութեան տեղւոյ վարձ, ոմանց  
կարեւոր կահ կարասիք, եւ ուրիշներու ալ-  
աւուր պարէն տալով:

Այս միջոցներուն մէջ ուրիշ ազդօգուտ  
մեծ բարեգործութիւն մ'ալ ըրաւ: Պալատցի  
Գէորգ պատուելիին բազմավաստակ երկասի-  
րութիւնը, Պարսկերէն եւ Հայերէն մեծահա-  
տոր բառարանը, Փէշտմալճեան Գրիգոր վար-  
ժապետին քով գտնուելով ի իշշատակ իւր  
սնուանը տպագրութեամբ ի լոյս ընծայել  
տուաւ, սրբագրութիւնն եւ ուրիշ ծանօթու-  
թիւններն յանձնելով Տիւզեան Յակոբ Զէլէ-  
պիին: Այս կերպով երեք կերպ բարեաց  
տատնառ եղաւ, մէյ մը որ Հեղինակին բազ-  
մավաստակ երկասիրութիւնը կորստեան կամ  
ուրիշին հեղինակութիւն սեփականելու վը-  
տանդէն աղատեց: Բ. Պարսկերէնի հետեւող  
անձանց մեծ զիւրութիւն մատոյց: Գ. որ ա-  
մենէն առաւելն է, այսպիսի մեծադիր եւ մե-  
ծածախ տպագրութիւն մը ձրի ընծայեց Ազ-  
գիս, ամեն գպրոցներուն մինչեւ հեռաւոր  
երկիրներ խրկել չլիմանալով:

Ճիշդ ասոր նման փութաց նաեւ ձեռնաու-  
թլալ Վենետիկի Միսթարեան Հարց Խմբադ-  
րաց Հայկազեան ընդարձակ բառագրին տալա-  
գրութիւնը, զոր չկրցաւ տեսնել իր կենդա-  
նութեանը. բայց իր ուսումնակիրութիւնն  
եւ ազգին մտաւորական գրագայմանը վրայ  
իր ժամանակին պահանջմանէն աւելի ջանք  
ունենալը հաստատեց թէ այս եւ թէ անկէ  
ետքը պատահած ուրիշ առիթներու մէջ:

Անտկնկալ Ժամանակիներու մէջ Սուլթանին  
կողմանէ սաէպ սաէպ կանչուելուն համար,  
Պէզմեան ալ իր բնակութիւնն Եէնի-գարու-  
յէն Օրթա-գիւղ փոխագրեց 1824ին:

Այս տեղափոխութիւնը զինքը դարձեալ  
մեծ բարեգործութեանց առաջնորդեց: Պէզ-  
մեան Օրթա-գիւղ գաւոն սէս, տեղւոյն Ե-  
կեղեցւոյն եկեղեցպաններն ալ շունչ եւ ողի-  
տոնել սկսան, եւ օր մը խոստվանահայր  
քահանային միջոցաւ պատեհութիւն դտան  
իմաց տալու եկեղեցւոյն շինութեան ժամա-  
նակէն միացած 400000էն աւելի պարաքը:

Պէզմեան որ իր խօրագիտութեամբ աղէկ  
տեղեկութիւն ունէր եկեղեցպանութեան վի-  
ճակին, մուրացկանութեան եկանակներուն

Եւ պարտուց դիման պատճառներուն, աղէկ հարցուվիրոքներով քննեց զանոնք. եւ վերա ջապէս իմացաւ թէ Եկեղեցւոյն շինութեան ժամանակ, թէպէտ ոմանք ձեռնառութիւն ընել խոստացած էին, իրենց անունն ալ դըրանց վրայ, յիշատակարաններու մէջ արձանագրել տուած, բայց յետոյ բան մը վճարած չեն: Ուստի Պէղնեան սրտմուկով այն անպիտաններու վրայ, յիշատակարանաց արձանագրութիւնները չնշել տուաւ, եւ ինք վճարեց պարտքն ու զարգարեց նահեւ Եկեղեցին ընտիր ընտիր զարդերով, նուիրելով Եպիսկոպոսական եւ քահանայական զգեստներ ոսկեթել յօրինուածով կարմիր բենեղներու վրայ. ականակուռ գաւազան, նաեւ գեղեցիկ շուրջառներ, փորուրաններ, սաղաւարտներ, սկիճ, եւ սկիճի ծանր ծածկոցներ, արծաթեայ մեծ խաչեր, բուրգվառներ եւ քչոցներ, արծաթապատ Աւետարաններ, խիստ ընտիր վարագոյններ, որոնցով Օրթա-գիւղի Եկեղեցին պենուեցաւ եւ տեղւոյն եկեղեցապան աղանդներն ալ փառաւորուեցան:

Գում-գաբույի Մայր Եկեղեցւոյն այրմանէն

վերջը, գեռ շինութեան հրովարտակը չէր եւ լած, որ մը Պէղնեան Եէնի-գաբու բաղանիք գնաց եւ նոյն ժամուն Սուլթանէն կանչուեցաւ. Պէղնեան փութաց անմիջապէս արքունական պալատ երթալու: Սուլթանը տեղեւ կացած ըլլալով Պէղնեանին բաղանիքէ գալը, կհարցնէ թէ հագլաւ էիր բաղանիքին մէջ: Պէղնեան որ ասանկ բարեպատեհ առիթները չէր կորսնցնէր, մանաւանդ թէ ինք կհնարի ու կստեղծէր, խոնարհելով Սուլթանին կիմացնէ, թէ տակաւին այրած եկեղեցին ականակուռ գաւազան, նոյն օրը՝ կիւրակէ ւերակ մնացած ըլլալով, նոյն օրը՝ կիւրակէ այն աւերակին վրայ, ցուրտ եւ խոնաւ օդի մէջ զլսիբաց աղօթքի կենալով մսեր, եւ բաղանիք երթալ հարկագրեր էր, յայնժամ Սուլթանը կհրամայէ որ յիշեալ եկեղեցին առաջինն աւելի շքեկ կերպով շինուի: Պէղնեան արտասուալից ուրախութեամբ կհամբուրէ Սուլթանին ոտքն եւ տուն գառնալով իւր սուլաստոր Թէլլի Պ. Յարսութիւնն աւելի կիսրկէ առ Կարապետ Պատրիարքն:

1828 վեարգար Յ, բուն բարեկենդանի օրն Մայր Եկեղեցւոյն շինութեան հրովարտակն եկաւ 'ի Պատրիարքարան, եւ Պէղնեան ի ա-

կոյն հրաւիրելով արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրան եւ Մ. Տէօվլէթ կարապետ ճարտարապետն, Եկեղեցւոյն ձեւը գծադրել եւ պատրաստել տուաւ անոնց : Եւ փետր . 40 ին հիմնադրութիւնն եղաւ, եւ շինութիւնն անընդհատ տեւեց մինչեւ սեպտ. ամսոյ վերջը : Նինուածքը խիստ փառաւոր եւ ընդարձակ եղաւ . երեք մեծ եւ երեք ալ փոքրադիր Եկեղեցիներ, բայց ի աւանդատուններէն եւ պահարաններէն, Եկեղեցւոյն հիւսիսային կողմը հայ լեզուի դասախոսութեան համար ուսումնարան մը եւ հասարակ ընթերցանութեան եւ երաժշտութեան համար վարժոց մը . ուսումնարանին մերձ ալ աւազան մը, միշտ ջրալից պատրաստ, եւ անոր քով ջրհանակիդներու սենեակներ, Եկեղեցւոյն դիմացն ալ ազգային Պատրիարքարանը վայելուչ կերպով շինուեցան :

Հոկտ. 14 ին եղաւ Ա. Եկեղեցւոյն օծումն այնպիսի հանդիսաւոր կերպիւ, որ անոր նըմանը գեռ մինչեւ այն ատեն Պօլսոյ մէջ աեւնուած չէր. Կարապետ Պատրիարք նախ Մայր Եկեղեցին օծեց յանուն ակրամօր Ա. Կուսի ի պատիւ հրաշալի վերափոխման նորին . Երկ-

րորին, որ անոր հիւսիսային կողմը կիյնայ օծեց Աստուածատուր Արքեպիսկոպոսն յանուն Ա. Խաչի : Երբորդն որ Մայր Եկեղեցւոյն հարաւային կողմը կիյնայ, Երեմիա Արքեպիսկոպոսն յանուն սրբազն առաքելոյն Յակոբայ եւ Յովհաննու որդւոցն որոտման : Մայր եւ Ա. Խաչի Եկեղեցիներն անջըրպետող Եկեղեցին օծեց Յովհաննէս վարդապետ Ա. Երուսաղէմի Պատրիարքի փոխանորդն յանուն հրաշափառ Յարութեան Քըրիստոսի, ի խնդրոյ Պէտքեան չերմեռանդ Ամիրային : Որդւոցն որոտման Եկեղեցւոյն կից Եկեղեցին օծեց պատրիարքական փոխանորդ Բարթովովիմէս վարդապետ յանուն Ա. Ծննդեան Քիրիստոսի. վեցերորդն որ Ա. Խաչ Եկեղեցւոյն հիւսիսային կողմը կիյնայ, օծեց Անդրէաս վարդապետ յանուն Ա. Հրետակապետաց : Շատ զիւրին է մակաբերելը թէ այսպիսի մեծ շինուածքի մը համար որչափ աշխատութիւն, հոգ եւ մեծագումար դրամ կհարկաւորին . բովանդակ ծախսն Յ միլիոն դահեկանն անցաւ . իւրաքանչիւր ազգային ըստ իւր կարողութեան ձեռնաու եղաւ այս շինուածքեան ծախուցը . մանաւանդ հարուստ

սեղանաւորներն , որոնք ակնածելով Պէղճեաւնէն , իրենց սովորական տուրքէն և ողորմութենէն աւելի նպաստեցին :

Այսպիսի ազգային շինուածոց կամ ուրիշ պիտոյից համար դրամ պէտք եղած միջոցին կժողվէր սեղանաւորներն , եւ նախ ինք նշանաւոր գումար մը նպաստ կրուէր , եւ յետոյ շատ անգամ իւրաքանչիւրն ինք կնշանակէր իրենց կարողութեան համեմատ , եւ ցանկը կցուցնէր ամսոց , եւ ոչ ոք չը համարձակեր ըսել թէ կարողութիւն չունիմ , կամ չեմ ուզեր այսչափ գումար մը վճարել : Երբեմն ալ Պէղճեան ինք դիտամիր ցանկէն գուրս կթողուր այն անձն որուն գո՞ն ողրատով նուիրատու ըլլալը դիտէր , բայց միւսը դիտալով նորա միտքն ու հետեւանքը , կերթար կպաղատէր Պէղճեանին , որ այն բարեգործութենէն դինքը չպիկէ , եւ եթէ Պէղճեան դիշանէր , իրեն չնորհք մը ըրած կը սեպուէր . այսչափ մեծ էր Պէղճեանի ազգեցութիւնն , եւ փոխանակ նուէրընկալին աղերսել տալու , նուիրատուին աղերսել կուտար : Շատ անգամ այսպիսի պարագ այից մէջ Պէղճեան կկանխէր իւր բաժինը տալու ,

ում որ կպատկանէր , եւ ուրիշներն ալ իւրայս օրինակին կհետեւէին : Պատմութեանն ճշգրութեանը գեռ կենդանի վկայներ կան :

Պէղճեանի այս կերպով հաւաքած նպաստներն երկու միլիոնի հասան . եւ կէս միլիոնի չափ ալ գրեթէ Պէղճեան ինք վճարած էր . պարուքը մնաց հազար երկու հարիւր քսակ : Պէղճեան սիրով յօժարեցաւ այս սրատքն ալ ամբողջ վճարել Սախայեան Ս . Մարտիրոս աղային ձեռօք , որ եկեղեցւոյն հոգաբարձուն էր . այն սրայմանաւ որ մէկ քսակին հարիւր փարա շահ հաշուելով , ամսէ ամիս երեք հազար զրուշ շահն եկեղեցւոյն հոգաբարձուները մշտնջենապէս վճարեն , երկու հազար հինգ հարիւրն եկեղեցւոյն ուռառումարանին եւ վարժոցին , եւ հինգ հարիւրն ալ Գարթալի գպրոցին զրո ինք կառուցած էր : Գեղեցիկ հեռատեսութեամբ եւ իր բարեգործութիւններուն յիշատակն յաւկտեան անմոռաց պահել տալու սուրբ խորհըրդով Պէղճեան այս նպաստը կշնորհէ անխախտ կտակաւ : Պէղճեան կզգար որ եկեղեցւոյն պայծառութիւնը գպրոցներով կըլլայ , եւ գիտէր նաեւ իր ժամանակի մար-

գոյ գաղափարն, որոնք չէին կրնար ըմբռունել թէ դպրոցն ինչ է, այնպիսեաց համար եկեղեցին ուրիշ, դպրոցն ուրիշ. եւ թերեւս եկեղեցւոյն եկամուտը դպրոցի յատկացնեն անգամ մեղք կուտէին. (իրենց քսակը լեցնելը մեղք չէին սեպեր) ուստի ասանկ տնօրէնութիւն մը խորհեր ու որոշեր է որ եկեղեցին պարտաւոր ըլլայ դպրոցը իմասմել անխափան: Ասոնք վկայուած եւ Պատրիարքաց եւ իշխանաց վաւերացուցմանը հաստատաւած բարեգործութիւններ են որ մենք դիտենք եւ հիմայ ի լուր աշխարհի կհոչակենք. ով զիտէ, այն առատաձեռն Անձն ուրիշ ինչ բարեգործութեանց որոշումներ ունեցեր է արդեօք, եւ զանոնք գործադրեն որոնց եւ ինչ եղանակաւ յանձնած է, իր անունը ծածկելու ատիպուելով թերեւս ժամանակին քաղաքականութենէն, եւ թէ արդեօք յանձնաբարութիւններն ամբողջ եւ ըստ կամաց Պէղճեանի կատարուած են թէ բըռնաբարուած: Հոս է ահա միոյն փառքն եւ միւսին նախատինքը:

Պէղճեան խիստ ծանրագին եւ խիստ ընտիր եկեղեցական ամեն տեսակ զարդեր

անթերի ընծայեց նաեւ Մայր եկեղեցւոյն ալ, նոյնպէս իւսկիւտարու Ս. Խաչ եկեղեցւոյն, որոնց ամենուն վրայ իր յիշատակութիւնն արձանագրուած է: Նաեւ կհաւատատեն մեզի թէ գաւառներու մէջ ալ շատ եկեղեցիներ կկրեն Պէղճեանի մէկ եւ աւելի յիշատակն եղած եկեղեցական զարդեր:

Առանց մոռնալու հոս կյիշատակնք նաեւ թէ Պէղճեանի քոյր Համասփիւռ բարեպաշտուհի արկինն իր ծախիւքն ի հիմանց նորոգել առւաւ Եյուպի Ս. Եղիա եկեղեցին, իսկ անոր զարդարանքը Պէղճեան հոգաց:

Գումգաբուի Մայր դպրոցն, որ հիմա Լուսաւորչեան դպրոց կընուի, կիսակործան մընացած էր: Պէղճեան իր քսակէն նորոգեց զայն, եւ յանձնեց ոսկերիչ արհեստաւորներուն որ այն դպրոցին պէտքը հոգան:

Գումգաբույի գուրսը Հայ ձկնորսներու ընակութիւն էր, հոն ոչ դպրոց կար եւ ոչ եկեղեցի: Երկու գուրոց շինել առւաւ, մէկն իր հօրը Պօղոսի յիշատակին, եւ միւսն իր մօրը Վառվառեային. ուստի մանչ տղայոց վարժարանն յանուն Ս. Առաքելոյն Պօղոսի նուիրեց, եւ աղջիկ աղայոց վարժարանն յա-

նուն Ս. Կուսին Վառվառեայ: Եւ գիտնաւ  
լով տեղւոյն աղքատ բնակչաց անկարողու-  
թիւնն այս վարժարաններուն պէտքը հոգա-  
լու մասին, 250 հազար դրուշ տուաւ Մայր  
եկեղեցւոյն, այն դաշամբ որ ամսէ ամիս  
հազար դրուշ շահն անխափան վճարէ յիշեալ  
երկու վարժարանաց: Այս դաշինքն Աղքային  
ժողովով, եւ Ստեփանոս Պատրիարքին եւ  
անոր նախորդ Կարապետ եռիսկոպոսին ու  
գլխաւոր Ամիրայից ստորագրութեամբը վա-  
ւերացաւ: Ինչպէս որ մինչեւ ցարդ նոյն  
գումարն ամսէ ամիս անխափան կվճարուի:

Իսկ եկեղեցին Պէջեանի մահուընէն ետքը  
1855ին շինուեցաւ, եւ նույիքցաւ ի փառա  
Ս. Յարութեան Քրիստոսի, ի յիշատակ Պէջ-  
ձեանի անուան:

Եերայի Գըրնալուլա եւ Աքօրտէլա թաղե-  
րուն մէջ երկու վարժարաններ հիմուեցան  
1830ին, Փափազեան ձանիկ ամիրայի օգնու-  
թեամբը, Եերայի Տ. Զաքարիա քահանային  
ջանիւքը եւ թելագրութեամբը. թէ այս  
վարժարաններուն ուսանող մակտին, եւ թէ  
նոյն կողմերը բնակող ժողովուրդը ջուրի  
կողմանէ շատ նեղութիւն կլրէին, եւ շատ

հեռաւոր տեղերէ ջուր բերել կուտային :  
Պէջեան լսելով այս խեղճութիւնն ի դիմաց  
նոյն ուսանող մանկացին, աղերսագիր տուաւ  
Սուլթանին ուրախութեան միջոցի մը մէջ:  
Սուլթանը հրամայեց որ այն երկու թաղե-  
րուն մէջ երկու աղբէւրներ շինուին: Պէջ-  
ձեան հերայի մէջ ուրիշ վարժարան մը ար-  
դէն հիմնած էր, վարժարան ասդնեգործու-  
թեան, աղջկանց համար: Աղջկանց դաստի-  
արակութեան կարեւորութիւնը ճանչցողները  
գիտեն թէ ասդնեգործութիւնն որչափ պէտք  
է աղջկանց, մանաւանդ աղքատ աղջկանց.  
Պէջեան այդ պէտքը հոգաց անոնց ուսում-  
նական դաստիարակութիւնէն առաջ, թելաղ-  
րութեամբ տիրացու Սերովքէի, որ փողե-  
րանոցին մէջ ոսկերիչ էր:

Անոնք աղէկ կզգան Պէջեանի այս բարե-  
գործութիւններուն յարգն եւ մեծագործու-  
թիւններ համարեն, որոնք աղդին ներկայ  
վիճակին մէջ դրամի եւ ասանկ առատ ձեռ-  
քի մ'ալ կարօտ ըլլանին կզգան:

Աղդն երկու հիւանդանոց ունէր, մէկն ի  
Նարլը-գարու եւ ի միւսն ի Պէջօվլու (Բերա),  
որոնք Շնորհք ամիրային հաստատութիւններն

էին, բայց շատ փոքր ըլլալով չէին կրնար բոլոր հիւանդներն, յիմարներն, անառակները, փորձանաւորներն եւայլն պարունակել:

Պէտքեան Ազգին այս կարօտութիւնն ալ լեցնել ուղելով, Եէտի-գուլէի դուրսն ընդարձակ պարտէջ մը ծախու առաւ Փիշմիշեան Միքայէլ Ամիրային միջոցաւ, եւ շինութիւնն ալ յանձնեց ճարտարապետ Յովհաննէս եւ Օտեան Պօղոս աղաներուն։ Շէնքն ընդարձակ եւ գեղեցիկ եղաւ եւ ինմին փայտաշէն։ Եկեղեցի մ'ալ կառուցուեցաւ եւ Համբարձման օրն օծուեցաւ յանուն Սուրբ Փրկչին, եւ սահմանուեցաւ որ ամեն տարի նոյն օրը կատարուի Եկեղեցւոյն տօնախմբութիւնն, եւ ժամանակին Պատրիարքը մատուցանէ նոյն աւուր Ա. Պատարագն, եւ պաշտօն կատարուի վասն հոգւոյ բարեյիշատակ Հիմնադրին եւ նպաստողաց շինութեան եւ ծախուց։ Բ. Գունէն հրովարտակ մ'ալ առաւ Պէտքեան, որպէսզի ոստիկանութեան զինոր մը կամ որ եւ իցէ զինուոր մը առանց Սուլթանին հրամանին չկարենայ ներս մտնել, եւ մէկը պահանջել թէ պարտքի, եւ թէ ուրիշ որ եւ է յանցանաց կամ դատի համար։

Երկու հիւանդանոցներուն պատսպարեալ-ները Ա. Փրկչի նորակառոյց Հիւանդանոցը փոխադրեցին, եւ հին հիւանդանոցները նոռոգելով եկեղեցի շինեցին, Նարլը-դաբուլինն յանուն Սրբոյն Յովհաննուու Աւետարանչին եւ Բերայինն յանուն Սրբոյ Յարութեան Փրկչին։

Այս միջոցներուն ժամանակաը բաւական կրտորած ընել սկսաւ Կ. Պօլոսյ մէջ։ Ժանտախտէ բանոււած պանդուխտաները հիւանդանոց տարուելով, հոն ալ այս ախտն սկսաւ ճարակել։ Ուստի Պէտքեան Միքայէլ Ամիրայի եւ Օտեան Պօղոս աղանի խորհրդով Ա. Փրկչի Հիւանդանոցին մօտ ծովեղերքին վրայ բաւական ընդարձակ եեղ մը ծախու առաւ, փոքրիկ Հիւանդանոց մ'ալ հոն շինել տուաւ, որպէս զի ժամանախտէ բանուողները հոն տեղաւորին։ Հոն ալ եկեղեցի մը կառուցուեցաւ յանուն Սրբոյ Յակոբայ Մծրնայ Հայրապետին, անմահ եւ նուիրագործեալ յիշատակ Պէտքեանի անգուգական բարեմանութեանց։

ԳԼՈՒԽ Գ.

ՄԱՀ ՊԵԶՃԵՍՆԻ

Պէղճեան գիշեր ու ցերեկ անընդհատ աշխատանքներէ ոլարտասած, եւ ծերութիւնն ալ օր քան զօր իւր մահաթօյը ձեռքերն սկսած էր ծանրացնել իւր վրայ, ջրգողութեան տաժանելի ախտէ մը բռնուած հիւանդացաւ, եւ իւր բժիշկներուն ամեն հնարքներն անօգուտ եղան զինքը բժշկելու. Սուլթանն ալ իւր բժիշկները խրկեց, որոնք բաւական օր դարձանելէն վերջը, խորհուրդ տուին որ Պրուսայու ջերմուկներն երթայ, գուցէ օդափոխութեամբ ալ օգուտ տեսնէ:

Պէղճեան ելաւ Սուլթանին գնաց հրաման խնդրելու համար. երբ մեծ օրահը մտաւ, տեսաւ զինքը Ֆիրարի Ահմէտ փաշան եւ Սուլթանին աւետիս մտուաւ թէ Յարութիւն ծառանիդ քալելով ահա հոս կուգայ. Սուլթանը հրամայեց որ սանդուխներէն վեր չելլէ որպէս զի չյոգնի, այլ ներքին յարկին մէջ հանգստանայ. սակայն Պէղճեան մտիկ չընե-

լով, սանդուխներէն վեր ելաւ եւ Սուլթանին երկրպագութիւն ըրաւ: Պէղճեանին որպիսութիւնը հարցուց Սուլթանն եւ իմանալով որ բժշկաց խորհրդով Պրուսա երթալ կարկագրուի, հրաման մտաւ, եւ հրաման ըրաւ նաեւ Պրուսայու փաշային գիր գրել, որ մեծ ընդունելութիւն ընէ Պէղճեանին:

Սուլթանին կամացը համեմատ Բ. Դունէն հրամանազրեր զրուեցան Եալըվա եւ Պրուսա, որ խիստ մեծ պատուով ընդունին Պէղճեանը: Կոյն տեղերուն պաշտօնակալաց սեղանաւորներն ալ գիր զրեցին եւ իրենց սպասաւորներն յատկապէս խրկեցին որ պակասութիւն մը չպատահի:

Պէղճեան հետն առած Տ. Գալուստ քահանայն եւ Նիքոլաաքի բժիշկն եւ իր սպասաւորները նուռ մտաւ եւ ուղղակի Եալըվա գնաց, անկէ ի Պրուսա:

Աւելորդ կամարինք մի առ մի պատմել Պէղճեանի եղած ընդունելութիւնը, Սուլթանի մը վայել յարգանք կմատուցուէլ ամեն տեղ: Պրուսայի մէջ Զեւէրէ ըստուած գիւղը գեղեցկաշէն տուն մը իջաւ, եւ հոն օթեւանեցաւ: Փանի մ'օր ետքը Պէղճեան ուզեց

որ եկեղեցի երթայ, տեղւոյն փաշան այս  
լմելով, իր փոխանորդը խրկեց աղաչելու  
զՊէզձեան, որ իր ապարանքը գալ բարեհաճի  
օշարակ մը խմելու: Ընդունեց Պէզձեան այս  
խնդիրը առ պայմանաւ որ ապարանքին ասու-  
րին յարին, ըլլայ ընդունելութիւնը, վասն զի  
կարողութիւն չունէր սանդուխներէ վեր ելլեւ:

Մեծ հանդիսիւ գնաց Պէզձեան փաշային  
ապարանքն, արք եւ կանայք խուռն բազմու-  
թեամբ լցուեր էին փողոցներն ի տես Ա. Փ.  
րային, որ Սուրբքթը Հիւմայունն իր կուրծքն  
ունենալով՝ գահաւորակի մէջ բազմած էր:  
Փաշան դիմաւորեց զՊէզձեան իր ապարանքին  
գուռը խոնարհ ակնածութեամբ եւ մեծ յուր-  
գանօք, եւ պարտէզին գեղեցկաշէն շառ-  
ուանը բազմեցուց զայն, եւ ինքն ոտքի վր-  
բայ կեցաւ: Պէզձեան սախողեց եւ թախան-  
ձեց որ նստի. շնորհակալութեամբ ծունդի  
նստաւ փաշայն, եւ խոնարհ յարգանօք կպա-  
տասխանէր Պէզձեանի:

Պէզձեան օշարակը խմելէն զկնի 10 հազար  
դրուշ զինքը բարեւելու կեցող զինուորաց,  
եւ 3000 դրուշ ալ անոնց գլխաւորին պար-  
գեւ տալով բաժնուեցաւ փաշային, եւ մի

եւ նոյն հանդիպիւ ուզեւորեցաւ տեղւոյն Ա.  
եկեղեցին. հօն իր ջերմուանդ ուխտն ու ա-  
զօթքը կատարելէն ետքն, Առաջնորդարանն  
ելաւ, ուր ընդունեց մերազնեաց իշխանաւո-  
րաց եւ Առաջնորդ Յարութիւն Արքեպիսկո-  
պոսին այցելութիւնն, եւ դորձաւ իր տունն:

Աւելորդ է պատմել Պէզձեանի մարգարի-  
տական եւ ազգասիրական նուերներն ու  
ոլարգեւներն, որոնք բատ սովորութեան իւ-  
րում հօն իրեն դիմուլ բազմաթիւ թշուառ-  
ներու մատոյց, առանց խարութեան ազգի եւ  
կրօնքի: Մարաց երկրին Տ. Ներսէս անունով  
քահանայի մը 12 հաղար դրուշ տուաւ Տ.  
Գալուստ քահանայի ձեռամբ. այս քահա-  
նայն իր երկրին այլազգեաց 9000 դրու-  
շ ունենալով, զիմեր էր Պօլիս, եւ  
պարտք ունենալով, զիմեր էր Պօլիս, եւ  
ապարան Պատրիարքարանէն շրջաբերական  
կոնդուկ մասած էր Ասիոյ քաղաքներէն ո-  
ղորմութիւն հաւաքելու համար. բարեբազ-  
դաբար նոյն օրերը Պուտս հանդիպեցաւ,  
ուր իր պարտքը վճարուելէն զինի 3000 դրուշ  
ալ ճանապարհի ծախք առաւ:

Պէզձեան տասն եւ ութ օր կեցաւ ի Պու-  
տս, եւ օգուտ մը չտեսնելով դորձաւ ի Պո-

Միս : Սուլթանը լսելով Պէղճեանի դարձն եւ ուզելով գիտնալ անոր որպիսութիւնը, գիշեր մը ժամը 4ին ատեններն այցելութեան եկաւ Պէղճեանին տունն, իր հետն ունենալով երկու սենեկապետներն, Ալի Ռիզա եւ Մէհմէտ Ալի պէջերը : Սուլթանը նաւակով Պէղճեանի տանն առջեւ եւաւ, եւ գուռը բաղսելով բանալ տուաւ, եւ հրաման ըրաւ որ Պէղճեանին չխմացնեն իր գալն, որպէս զի իր գիմացն ելնելու համար նեղութիւն չկրէ : եւ սանդուխներէն վեր կ'ենէր :

Սակայն Պէղճեանի սպասաւորներն խմացուցին անոր, որ փութաց ոտք եկաւ, եւ սենեկին գուրաը գիմաւորեց Սուլթանն, եւ ոտքըն ինկաւ : Խակ Սուլթանն երկնցուց ձեռքը, բռնեց Պէղճեանն, եւ ոտքի հանեց ըսելով . ինչու անկողնէդ ելար, եւ ինծի համար յոդնեցար, եւ հրամայելով որ նստի անկողնին մէջ, ինքը Սուլթանն ալ անոր դէմն աթոռի վրայ նստաւ, եւ անոր ձանապարհորդութեանց եւ հրւանգութեան վրայ հարցուփորձեր ընելով, սփոփեց Պէղճեանը քաղցր եւ յուսադրական խօսքերով, սուրճ եւ օշարակ խմեց եւ վերադարձաւ իր պալատը :

Սուլթանին այս այցելութեան շնորհը Պէղճեանի վրայ ունեցած բարձր սիրոյն եւ համարման եւ գորովոյն մէկ հզօր ապացոյցը կրնայ սեպուիլ : Հիւանդութեան մէջ Սուլթան Մահմուտ ինքնակալին նման բարեկամէ մը միխթարանք լսելու պէս ուրիշ ինչ քաղցր եւ կազդուրիչ բան կիմայ ըլլալ : Քաղցր Սուլթանին այս մարդասիրական այցելութեւէն յայտնի կերեւայ թէ Պէղճեան ինչ աստիճան արժանիք ունի եղեր Անոր առջեւն, իր արթուն եւ փութաջան գործունէութեամբն եւ երեւելի հանձարովն . այս այցելութիւնն ոչ միայն Պէղճեանի, այլ բովանդակ հայ ազգին սիրտը բերկութեամբ միիթարութեամբ լցուց, որ մինչեւ աեւ պատայ գարերուն մէջ խակ արձագանք պիտի պատայ գարերուն մէջ խակ արձագանք պիտի պիտի մը պիտի հոչակուի, եւ ի փառաժանի Պէղճեանի անուան եւ պարձաննք հայ ազգին պիտի մինայ պատմութեան մէջ :

Արքունի բարձրաստիճան պաշտօնատարները, նախարարներն եւ բոլոր աւագունին լսելով որ Սուլթանն անձանք այցելութիւն լուրջ պէջեանի, իրենք ալ փութացին այցերէ Պէղճեանի, իրենք ալ փութացին այ-

ցելութեան եւ մխիթարելու զՊէզճեան . մի  
եւ նոյն պատիւն ընելու զիջան եւ օտա-  
րազգի երեւելի անձինք ալ :

Արքունի թանգարանին եւ ներքին գան-  
ձուց վերատեսուչ Պէքիր էֆէնտին կաղաչէ  
Սուլթանին որ թուղթուռթեան հրաման շր-  
նորհէ Մադասուտ ամիրային , որ ըստ առաջ-  
նոյն սեղանաւորութեամ պաշտօնը վարէ ,  
որմէ արգիլուած էր արքունի հրամանաւ :  
Սուլթանը Միւսայիպ Սայիտ էֆէնտին կը  
խրկէ Պէզճեանին , որ Պէքիր էֆէնտիլն խըն-  
դիրը պատմէ , Պէզճեան լսելուն պէս , ինքն  
ալ մի եւ նոյն խնդիրը կընէ , ոչ միայն Մադ-  
ասուտ Ամիրային , այլ եւ ձանիկ Ամիրային ալ  
նոյն արտօնութիւնը չնորհել կիսնդրէ : Սուլ-  
թանը Պէզճեանի խնդիրը կդործադրէ :

Պէզճեան նկատելով որ օր աւուր կծան-  
րանայ իր հիւանդութիւնն , ինքն ալ առող-  
ջանալէ յուսահատեցաւ , եւ սկսաւ հան-  
դարտ մտօք մահուան պատրաստուիլ եւ հո-  
գեւոր միխթարութեամբ գորանալ : Սայիտ  
էֆէնտի ամեն օր կուգար Պէզճեանին , եւ  
ի դիմաց Սուլթանին կարցնէր անոր որպի-  
սութիւնն եւ կերթար կալատմէր Սուլթա-

նին : Օր մը Պէզճեան նստեցուց Սայիտ է Փէն-  
տին , եւ իր կողմանէ աղերսագիր մը գրել  
առաւաւ Սուլթանին , որպէս զի իր տեղը , փո-  
ղերանոցի պաշտօնին յաջորդէ Տիւղեան Յա-  
կու Զէլէպին , զայն օրինաւոր ժառանգ ճա-  
նաչելով այն պաշտօնին , որ անոր հայրերն  
այնքան տարի ամենտայն հաւատարմութեամբ  
վարած են , սկսեալ նախահաւ Ակնցի Տիւղ  
Սարգիսէն , Սուլթան Մուսթաֆա Գ.ի օրէն  
իվեր . Սուլթանն անմիջապէս ներելով Տիւղ-  
եանց կաստաէ Պէզճեանի խնդիրն արքունի  
հրովարտակով , ինչպէս որ Պէզճեանի մահուը-  
նէն ետքը կատարեցաւ : Պէզճեան միշտ իր  
խնամքը չի պակսեցուցած Տիւղեան գերդաս-  
տանին վրայէն , եւ կաիրէր Յակու Զէլէպին .  
այս վերջին բարիքն ալ ընելով իր սէրն եւ  
համակրութիւնն առաւել զգալի ըրաւ :

Պէզճեանի հիւանդութեան ժամանակ զար-  
մանալի դիպուած մը պատահեցաւ , որուն  
վրայ չեմք ուղել լուսութեամբ անցնիլ : Փո-  
քերանոցին վերատեսուչ Նաֆիդ փաշայն հա-  
շիւ կպահանջէ Սահնողքքեար Պետրոս Ալա-  
յէն , որ Պէզճեանի գլխաւոր գործակալն էր  
Պէզճեան երեկոյին կիմանայ այս բանս Սան-

արքքեարէն , նոյն դիշեթը Նաֆիզ փաշային  
սեղանսաւոր Փիշմիշեան Սիրայէլ Ամիրան  
կիրկէ , հարցնելու թէ այնչափ պրաօնու-  
թիւն ստացած է որ հաշիւ կպահանջէ իմ  
գործակալէս , քանի որ ես կենդանի եմ :  
Նաֆիզ փաշայն այս հարցման վրայ վախնա-  
լով կիութայ հետեւեալ օրը Պէզճեանի տունը  
գալու , որ ներունին խնդրէ անկէ . վասն զի  
ապահովապէս գլուխ որ իր պաշտօնէն պիտի  
ինար : Պէզճեան հրամայեց իր ծառացներուն  
որ չընդունին զայն եւ ըսեն թէ հոս չէ : Երբ  
Նաֆիզ փաշա ետ գարձած նաւը կերթար ,  
բացաւ Պէզճեան պատուհանն եւ ըսաւ . բարի  
երթաս Եթէնտի . փաշան վլր նայելով խո-  
սարհեցաւ եւ աղօթող եմ կենացդ , ըսաւ :  
Պէզճեան հրաւիրեց իւր սենեակն , եւ առան-  
ձինն խրասեց զանի , եւ պատուով արձկեց :

Պէզճեան բժշկաց խորհրդով փոխեց իր  
ընակարանն եւ Փիշմիշեան Յովհաննէս աղային  
տունը գնաց նստաւ , որ ծովէ հեռու եւ  
բարձրաւանդակ տեղի մը վրայ շինուած էր :

Սուլթանը միշտ Պէզճեանի վրայ իր գութն  
ու սէրը ցուցնելէ ետ չէր կենար , անդամ  
մը իր նուագածուները խրկեց Պէզճեանն

զբօցնելու համար . ուրիշ անդամ մ'ալ ինք  
գարձեալ գնաց Պէզճեանի տունը , բայց  
զայն հոն չգտնելով հարցուց իմացաւ որ բը-  
ժըկաց անօրէնութեամբն օդափոխութեան  
համար ուրիշ տուն գայեր է , հրաման ըրաւ  
որ Պէզճեանին գտնուած տեղը փառաւոր  
տուն մը շինուի արքունի գանձէն Պէզճեանի  
համար : Գործաւորները լցուեցան , եւ գիշեր  
ու ցորեկ մեծ փութով շէնքն յառաջ կտանէին ,  
ճարտարապետն էր Յակոբ Զէլէպի Տիւղեան ,  
եւ հաղիւ կէս եղած էր շէնքը , Պէզճեան  
կնքեց իւր մահկանացու ընթացքն , ամեն  
հոգեւոր սկարտաւորութիւնները տեսնելէն  
վերջն եւ իւր մահուան 1834 Յունվար 3 թը-  
ուականին անմահացաւ մահացու կենաց մէջ :

Պէզճեանի մահուան լուրը կայծակի արա-  
գութեամբ հասաւ Պօլսոյ բոլոր բնակչաց ա-  
կանջն , եւ հազարաւոր անձերու աշքերէն  
յորդ արտասուք հոսեցուց : Տիւղեան Յակոբ  
Զէլէպին առաւ Սիւրէթը Հիւմայունն եւ ու-  
րիշ սկարտաւանշաններն եւ անձամբ տարաւ  
Սուլթանն առջեւ դրաւ , ծանուցանել ու-  
զելով Պէզճեանի մահուան գոյժը : Սուլթանն  
իմանալով մահը , ցաւեցաւ յոյժ , եւ ըսաւ ,

առաջ որ ի՞մ հաւաքաբեմ ծառաց կորհնցուցի .  
եւ հրաման ըրաւ որ անոր յուղարկաւորութիւնը մեծահանդէս ըլլայ , եւ մարմինն ալ բերեն արքունի պալատին քովի նաւամատոյցն նաւ դնեն , որ վերջին անգամ տեսնէ , եւ տանին թաղեն այն եկեղեցւոյն մէջ , ուր թաղուիլ ինպրած էր Պէզճեան , եւ ինքն ալ հրամայած : Վասն զի Պէզճեան իր առաքինի սրտին եւ բարեպաշտ զգացմանց համեմատ միշտ կլորինէր որ Մայր եկեղեցւոյ մէջ թաղուելու հնար մը գտնէ , վասն զի Պօլոց բերդաքաղաքին մէջ թագաւորներէ եւ երեւելի փաշաներէ զատ ոչ ոք չժաղուիր :

Պէպըն այնպէս բերաւ որ օր մը երբ Պէզճեան Մայր եկեղեցին ազօթելու վրոյ էր , Սուլթանին հրամանն ստացաւ երթալու . ուստի քիչ մը ուշանալին ետեւ ելաւ զնաց արքունի պալատն : Այն ատեն կըսէ Սուլթանն , ուր էիր Յարութիւն . Պէզճեան կպատասխանէ թէ այն եկեղեցին էի , որուն շինութիւնն հրամանը Զեր վեհափառութենէն ստացայ , եւ հոն կազօթէի Զեր անգին կենաց համար : Կըսէ Սուլթանն . եկեղեցին մնաս , հոն մեռնիս : Նոյն ժաման Պէզճեան երկրպատ-

գութիւն ընելով կըսէ . հրամանը Տիրոջս է , առուր , Տէր իմ , հոն մնալուս հրովարտակը : Կծիծաղի Սուլթանն , եւ անոր պատրաստ պատրաստանատուութեանը վրայ զարմանալով կհրամայէ որ հրովարտակ արուի Պէզճեանին որ մեռած ժամանակը Գում-գաբույի . Մայր եկեղեցւոյն մէջ թաղուի :

Պէզճեան ստանալով հրովարտակն , իր գերեզմանը շինել տուաւ Մայր եկեղեցւոյ Ս. Յարութիւն տաճարին մէջ , ուր ստէոլ սահմայացելութիւն ընելով կարասուէր շատ անգամ : Տիրեանն եկաւ Սուլթանին կամբը հազորդեց Հայ իշխանաւորաց : Յաղման կարգը կատարուեցաւ եւ մարմինը դադաղի մէջ զրուեցաւ , որուն առջեւէն կերթային Ստեփանոս Պատրիարք , Կարապետ եւ Աստուածատուր Արքեպիսկոպոսունք , երկու վարդապետք , երկու քահանայք առանց շուրջառի . ետեւէն Յակոբ Զէլէպի , ծանիկ եւ Երկանեան Յարութիւն Ամիրայք . դադաղին երկու կողմէն ալ Հանգուեցելոյն վեց սպանաւորները :

Նաւամատոյցը տարուեցաւ դադաղն , եւ առանց երգի նաւ դրուեցաւ . դադաղին երկու կողմն երկու քահանայք՝ աւագերէց Մայր

եկեղեցւոյ Տէր Առաքել, եւ Օրթա-գիւղի  
Տէր Գալուստ ծունկի նստան: Թիմավարները  
նաւակն արքունի պալատին ծովեղերքին քո-  
վին ծանր ծանր քաշելով ընթացքն ուղղեցին  
դէպի Պօլիս, եւ Սուլթանն իր սենեակէն կը  
զիտէր գագաղակիր նաւակն, եւ բազմա-  
թիւ յուղարկաւորներուն եւ ի տես եկող  
նաւակաց բազմութիւնը:

Մարմինն Եէնի-գաբու իր տունը տարուե-  
ցաւ, ուր բոլոր հոգեւորականաց դասը պատ-  
րաստ կսպասէր ուրկէ յուղարկաւորութեան  
մեծ թափօր կազմուեցաւ, եւ արքունական  
հրովարտակն առջեւէն բարձրացուցած կտա-  
նէր հանգուցելոյն սպասաւորը Աիմոննեան  
Ստեփան: Եւ ով կրնաց թուել այն անհամար  
եւ խուռն բազմութիւնն, որ Եէնի-գաբույէն  
մինչեւ Մայր Եկեղեցին լցուած էին. Հայ,  
Յոյն, Եւրոպացի եւ այլազդի, արք եւ կա-  
նայք: Թափօրը Մայր Եկեղեցւոյն մերձենաւ-  
լուն պէս, Յունաց Եկեղեցականներէն երկու  
Մետրոպոլիտ եւ Պատրիարքական փոխա-  
նորդն զգեստաւորուած եւ մոմեղէններով  
Ընդառաջ եկան աղօթելով: Այսուէս մտան  
Մայր Եկեղեցին, ուր Կարապետ Արքեպիս-

կոպոսն ըստ սովորութեան բացաւ իր բերանն  
եւ սքանչելի ու սրտաշարժ դամբանական մը  
սկսաւ, արտասուալից աչօք, եւ միանգա-  
մայն բոլոր բազմութիւնն յարտասուս շար-  
ժելով. բայց ի վերջոյ նկատելով որ բաղմու-  
թեան ձայնէն իր ձայնը լսելի ընել անկա-  
րելի պիտի ըլլայ, վերջացուց գամբանականն  
եւ թագման կարգը կատարեցին, եւ Ս. Յա-  
րութեան տաճարին մէջ պատրաստուած գե-  
րեզմանին մէջ զրին Պէղճեանի մորմինը հանս  
գուցելոյն երկու սպասաւորները Թէլի Յա-  
րութիւն եւ Գարայեան Յովսէփ: Այսպէս  
վերջացաւ Պէղճեանի յուղարկաւորութեան  
հանդէսը խիստ վաստակը եւ նմանը չտես-  
նուած շքեղութեամբ:

Հետեւեալ Տապանագիրը փորագրուեցաւ  
իւր շերտին վրայ զոր շարադրած է Փէշտի-  
մալճեան Գրիգոր պատուելին:

Ահա մեծագործ Այր ազուգական  
Պարսն Պօլսի որդի պատուական.  
Եշխան վեհապանն Յարութիւն Պէղճեան  
Ազգօգուտ գործովք անմահ ի մահուան.  
Գիտաց զաստի կեանս ստուէր անցական  
Մեծութիւն եւ փառք երազ ցնդական.

Երեւ ցանկացող կենաց անվախճան  
Մթերեաց իւր գանձ յերկնային խորան  
Զեռն իւր առատ լեզու էր հոստման  
Օգուտան ազգի շահ օգափի ին ան .  
Որ խոկմամբ մահու որպէս բահական  
Եինեաց զայս շիրիմ ի կենդանութեան .  
Ուր ամիոփիցաւ արդեամբք բազմազան  
Ի վաթսուն երեք ամին իւր լրման .  
Սա տենչմամբ վերին յարկիդ բնակութեան  
Բնակեաց ի գաւիթ տանս սրբութեան .  
Բարերար Յիսուս հանգն յաւիտեան  
Զհողի ծառայինք յերկնից քո խորան :

1834 Յունիս 3

Այս օրինակ դազրեցաւ Պէզմեանի բաւ-  
րերար ձեռքն աղքատաց արտասուքը սըր-  
բելէ , այս օրինակ ազգին բարեաց ազգիւր  
պատրաստող վառվառն Հանճարը շիջաւ , եւ  
իրաւանց սրաշապան պերճախօս Լեզուն լոեց-  
իսպառ , եւ ահա իւր անցաւոր մահուսնէն  
ծնութ իւր անանց անմահութիւնը , եւ իւր  
սրբագին մարմայն ածիւնէն վերածնաւ ան-  
կողուպելի փառքն եւ անաղարտ պարծանք  
մարդկութեան ազգի եւ կրօնի , որք Պէզ-  
մեանի տարերքն եղան Հայ ազգին ԱՆՁՈՒ-  
ԳԱԿԱՆ ԲԱՐԵԲՈՐ հանդիսանալու :

Վերջ

## ԹԱՆԴԱՐԱՆ ԺՈՂՈՎՐԴԻԵԱՆ

Ա. Ա. ԶԻՒ ՀԱՏՈՐԻ

ՀԱՅԱՍՏԱՐԱԿԵԱԼ ԹԻՒՔ

Թիւ-	Ա. Դ.	Դ. Դ.
1. Գիւթութիւն	Յանվար 15	20 Գր.
2. Ֆրանքէն	Փետրվար 15	20 Ճ
5. Առաքել Բահամթրեանց	Մարտ 15	20 *
4. 5. { Յարութիւն Ամիրոց	Ապրիլ 15 } Մայիս 15 }	80 Ճ
6. { Պէղճեան Յունիս 15 } Յուլիս 15 }	Յուլիս 15 }	
7.		

ՄԱՄԼՈՅ ՏԱԿ

8. Կիւթէմակէրկ
9. Պիւֆօն
10. Մովսէս Խորենացի
11. Կալեէլ
12. Սողոն
13. Միուազօ
14. Խափայէլ Մուբատ
15. Առակօ
16. Եղիշէ



تانکاران ژو غورتیان

محبته و علیه دائز رساله

اوز سرای همایون اطیاسندن

دوقتوور مانویل پار و ناق او تجیان

در علیه ده بک او غلنده تارله باشنده ذامیاق سو قاغنده نومرو ۱۲

---

TANKARAN JOGHOVERTTIAN

*REVUE*

Hygiénique et Scientifique

*Rédigée par*

DOCTEUR M. P. UTUDJIAN

*Médecin du palais Impérial*

Péra. Tarla-bachi, Rue Zambac, N° 12

Constantinople

---

معارف نظارت جلیله سنت رخصتبه طبع او نشدر

3277 - 3279

2021013

ՀՀ Ազգային գրադարան



NL0335461

ՀՀ Ազգային գրադարան



NL0335462

ՀՀ Ազգային գրադարան



NL0067563

